

ԼՈՒՐԵՐ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՍԱՆ ԴԱՄԱԹԻՒԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԷՎԿԱՆ ՆՈՒԶՈՒՄ ՉԻ ԱՐԶԱՆԱԳՐԵԼ»

Աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը այս տարի կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Բոլիվիայի, Եթովպիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի եւ Վիետնամի հետ կիսում է 120-125-րդ հորիզոնականները: Նախորդ տարուայ համեմատութեամբ, ըստ Transparency International հակակոռուպցիոն կազմակերպութեան ամենամեա զեկուցի, համաթիւ «էական նուազում չի արձանագրուել»:

«Այս տարի Հայաստանը 2,9-ից իջել է 2,7, եւ պէտք է նշեմ, որ սովորաբար այս ուսումնասիրութեան շրջանակներում մինչեւ 0,3 փոփոխութիւնը չի համարում շատ էական», - լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց Transparency International հակակոռուպցիոն կազմակերպութեան հայաստանեան կենտրոնի նախագահ Ամալիա Կոստանեանը:

Խնդիրն այն է, սակայն, որ, շուրջ 10 տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի ընկալման առումով էական փոփոխութիւն, կարելի է ասել, «ընդհանրապէս չի գրանցուել»:

«Լճացման վիճակում ենք գոյնում արդէն սկսած 2003 թուականից», - բնորոշեց Կոստանեանը: - «Էական փոփոխութիւն, փաստօրէն, Հայաստանի վերաբերեալ չի դիտարկում»:

Transparency International-ի այս տարուայ տուեալներով, աշխարհի 180 երկրներից 129-ում կոռուպցիոն ընկալման համաթիւի արժէքը 5-ից ցածր է: 5-ից բարձր ընդամէնը 48 երկիր է ստացել: իսկ նախկին խորհրդային հանրապետութիւններից միայն իստոնիայում է այդ ցուցա-



Նիշը հասել 6.6-ի:

«Ինչ վերաբերում է ամենամաքուր երկրներին՝ դրանք են այս տարի նոր Զելանդիան, Դանիան, Սինգապուրը, Շուեդիան եւ Շուեցարիան», - ներկայացրեց Ամալիա Կոստանեանը:

Վերջին հորիզոնականներում են թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրաքը, Աֆղանստանը, Սոմալին:

Ընդհանուր առմամբ, ստացուած արդիւնքները վկայում են, որ կոռուպցիան շարունակում է համատարած մնալ յատկապէս այն երկրներում, որտեղ «իշխում է ոչ թափանցիկ գործելառնը, որտեղ կայացած չեն հանրային հաստատութիւնները, որտեղ կառավարութիւնները հակակոռուպցիոն իրական եւ արդիւնաւէտ բարեփոխումներ չեն իրականացնում»:

Մեր տարածաշրջանի երկրներում ամենաբարուօք վիճակում է թերեւս թուրքիան, ապա Վրաստանը: Աղրբեջանը զբաղեցնում է 143-րդ հորիզոնականը, իրանը՝ 168-րդը:

Ի դէպ, Հայաստանին զիջում է նաեւ Ռուսաստանը՝ զբաղեցնելով 149-րդ հորիզոնականը:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՐՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՈՎ ՎՏԱՆԳԻՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գլխաւետազուական հիմնադրամի տնօրին Հայկազուն Ալվրցեանն ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից յետոյ մենք ականատես կը լինենք նաեւ հայ-ատրպէջանական սահմանի բացմանը: Նրա խօսքերով, սակայն, այդ սահմանի բացման պայմանները, ցաւօք, լինելու են ի վնաս Հայաստանի, եւ զիջումը լինելու է շատ մեծ, քանի որ այսօր գործում են մաղրիդեան սկզբունքները:

Հաստ Հայկազուն Ալվրցեանի՝ նոյնիսկ Լեւոն-Տէր Պետրոսեանն այն աստիճան է վստահ, թէ ազատագրուած տարածքները կը լինանուեն, որ իր վերջին ելույթի ժամանակ խօսել է ոչ թէ ազատագրուած տարածքները պահպանելու, այլ ընդամէնը Լաշինի միջանցքի չափսերի մասին: Նա համոզունք է յայսնել, որ մի բան է, երբ ճանապարհների համար բարձր գին ես վճարում, ինչը կարող է ժամանակաւոր բնոյթ կրել, մէկ այլ բան է, երբ այդ ճանապարհի համար զիջում ես քո հայկական գույնութեանը բարձր կը լին կան եւ կը կարողանան այս ամէնի դէմն առնել:

Ես որ Արցախում յանուն կասկածելի ճանապարհների զիջումներ կատարելը նշանակում է վտանգի տակ դնել ոչ միայն Արցախը, այլև ողջ հայոց պետականութիւնը:

-Ցաւօք, այստեղ մեր իշխանութիւններն իրենց կամքով չէ, որ շարժում են, ինչը վերաբերում է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների հարցին, ասել է նա:

Այն հարցին, թէ, այնուամենայիւ, հնարաւոր է դիմակայել դրան, Հայկազուն Ալվրցեանն ասել է, թէ վստահ է, որ հնարաւոր է, եթէ ունենան այդ կամքը:

-Ոչ ոք չի կարող պարտադրել մի բան, եթէ դա հակառակ է ժողովրդի կամքին, անշել է նա:

Հստ նրա՝ քանի որ թուրքական կողմը սահմանների բացման հարցով նախապայման է դնում՝ արցախեան հարցի լուծումը յօդուտ Աղրբեջանի, սա նշանակում է, որ այդ պայմանները լի են վտանգներով: Սակայն նա յոց է յայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական վտանգները տեսնող ուժերը Հայաստանում դեռ կան եւ կը կարողանան այս ամէնի դէմն առնել:

«ՂԱՐԱԲԱՂ ԲԻՇԴ ՉԵ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԴԱՐՁՆԵԼԸ»

Թուրքական մամուլը նշում է, թէ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ աճող անհամաձայնութիւնները «անհարթ ճանապարհ» են նախանշում Թուրքիայի վարչապէտ էրդողանի՝ Դեկտեմբերին ԱՄՆ կատարելիք այցի համար:

ԱՄԾ անդամ այս երկու երկրների միջեւ դիւանդիտական օրակարգը շատ ընդգրկուն է եւ ներառում է հարցեր՝ սկսած իրանի ասումային ծրագրերը միայն ամէկուներ եւ աւելացրել, որ Թուրքիան սանկցիաներ չի կիրառի իրանչեանը մինչեւ էլեկտրոնային Ղարաբաղի հակամարտութիւնները:

Իրանին վերաբերող հարցերը նրանք են, որտեղ 2 երկրների հայեցքներն ամենաշատն են տարբերութեանը: էրդողանը իրանի ասումային ծրագրերը համարել է միայն ամէկուներ եւ աւելացրել, որ Թուրքիան սանկցիաներ չի կիրառի իրանչեանը միայն ամուսնութեամբ:

ԱՄՆ էր, որ ամենից շատ էր աջակցում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների վարելացմանը: ԱՄՆ պետքարտու-



ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոն

դարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ իրենք կը ցանկանացն տեսնել առաջընթաց արձանագրութիւնների վաւերացման եւ սահմանի բացման կապակցութեամբ:

Գորդոնի համումամբ, Թուրքիայի քայլը՝ Ղարաբաղեան հարցը դարձնել վաւերացման պայման, ճիշդ չէ: «Մենք չենք կապում այս երկու հարցերը», ասել է նա:

ՎԱՐԱԳՆ ՉԱԽԱԼԵԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՐՍԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

2009թ. Նոյեմբերի 10-ին ջամափառայ քաղաքական ակտիվիստ Վահագն Զախարեանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան՝ օտարերկրեալ վաստաբանների վրաստանում վաստաբանական դրծումներութիւն իրականացնելուն արգելող օրէնքի դուրսների վոփոխութիւնը հակասահմանադրական մասնաշելու հայցով:

Նշուած հայցի համար առիթ հանդիսացած Վրաստանի արդարադատութեան նախարարութեան կողմից ֆրանսիացի վաստաբան Պատրիկ Արաբեանին որպէս Վահագն Զախարեանի պատապան մերժութեան արդիքութիւնը կամաց ամառանի բարձրացնելու հայցով:

2009թ. Յունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումը ընթացքի մէջ էր վարչական դատարանութեան վրա Արցական դատավարութեան օրէնսգրքի մէջ փոփոխութիւններ կատարեց, որոնց համաձայն Քրէական դատավարութեան օրէնսգրքից ընդհանրապէս հանրապէտական հանդիսում թույլատրող դրոյթը: Օրէնսդրական այս փոփոխութիւնը որպէս հիմք ծառակեց վարչական դատարանի համար, որպէսզի այն ս.թ. Յունիսի 15-ին մերժի ֆրանսիացի վաստաբանի գրանցման հայցը:

Սահմանադրական դատարանի համար անհամենէշտ փաստապետի մեջութեամբ կազմակերպման մէկ դադրանքների վաստապատուելով վահագն Զախարեանին օգնել է գահագն Զախարեանի պատապանի գրանցման հայցը: Ուսանադրական դատարանի համար անհամենէշտ փաստապետի մեջութեամբ կազմակերպման մէկ դադրանքների վաստապատուելով վահագն Զախարեանի պատապանի գրանցման հայցը:

Սահմանադրական դատարանի համար անհամենէշտ փաստապետի մեջութեամբ կազմակերպման մէկ դադրանքների վաստապատուելով վահագն Զախարեանի պատապանի գրանցման հայցը:

Հայաստանի բնակչութիւնը պաշտօնական առաջարկութիւնը համար անհամանէշտ փաստապետի մեջութեամբ կազմակերպման մէկ դադրանքների վաստապատուելով վահագն Զախարեանի պատապանի գրանցման հայցը:

**ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԱԾ Է
ՍՈՒՐԻՇ ՆԱԽԱԳԱՅ ՊԱՇԱՐ ԱՍԱՏԻ ՀԵՏ**



Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի Սուրբա կատարած իր պաշտօնական-հովուապետական այցի շրջագիծէն ներս, Նոյեմբեր 17-ին հանդիպում ունեցած է նախագահ Պաշար Ասատի հետ:

Հայաստանի Արտաքին Գործոց նախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Նախագահ Ասատ առանձնայատուկ կարեւորութեամբ անդրադարձած է Սուրբոյ հայ համայնքի երկին ու նշանակութեան եւ հայութեան գործադրած ջանքերուն՝ երկրի տնտեսութեան եւ հասարակական կեանքի գարգացման գործին մէջ:

Վեհափառը բարձր գնահատած է Սուրբոյ քաղաքական ղեկավարութեան եւ, մասնաւորապէս, նախագահ Ասատի կեցուածքը ազգային-կրօնական փոքրամասնութիւններու նկատմամբ՝ յայտնելով, որ Սուրբին որպէս երկիր եւ պետութիւն կրնայ կրօնական հանդուրժողականութեան եւ հասարակական համերաշխութեան օրինակ ծառայել:

Քննարկուած են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, յատուկ անդրադարձ կատարուած է հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման գործընթացին, որ, Պաշար Ասատի կարծիքով, դրական կ'անդրադառնայ ամբողջ տարածաշրջանի անվտանգութեան, համագործակցութեան եւ խաղաղ գոյակցութեան վրայ:

Նոյն օրը Գարեգին երկրորդը հանդիպած է Սուրբոյ վարչապետ Մուհամատ Նամի Օտրիի հետ, նախագահած է Դամասկոսի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցոյ մէջ մատուցուած Հայրապետական պատարագին եւ մասնակցած է իր պատուին կազմակերպուած ընդունելութեան: Վեհափառ Հայրապետը հանդիպում մը ունեցաւ նաեւ Սուրբոյ միւլֆթիին հետ:

Նոյեմբեր 18-ին առաւտեան Վեհափառը աւարտած է իր այցը Սուրբիա:

**ՎԱԽԱՆՈՒԵԼ Է 20-ՐԴ ԴԱՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՅՆ
ԲՈՒՍԱԲԱՆ ԱԿԱՐԵՄԻԿՈՍ ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱԶԵԱՆԸ**

Նոյեմբերի 13-ին 99 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում վախճանուել է 20-րդ դարի խոշորագոյն բուսաբաններից մէկը՝ Ռուսաստանի Գիտութիւնների ակադեմիայի եւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Արմէն Թախտաջյանը:

Ա.Թախտաջյանը պատկանում է աշխարհի հռչակաւոր բուսաբան-էկոլոցինիստների համատեղութիւնը: Նրա կողմից առեղծուած բուսական աշխարհի էկոլոցիոն համակարգը ոչ միայն ընդունուած է գիտական բուսաբանական հասարակութեան կողմից, այլ նաեւ համարում է լաւագոյնը եւ ամենաարժանահատը: Ա.Թախտաջյանը մէծ ներդրում է ունեցել բուսական աշխարհի ժամանակակից գիտութեան գրեթէ բոլոր հիմնական ուղղութիւններում: Երկար տարիներ նա գրադարձել է ԽՍՀՄ-

**ԹԱՐԱՅ ԴՊՐՈՑՎԱԿԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԵԶ
ՊԱՏԺՈՒԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՊԱՏճԱՐԱ**

13-ամեայ թուրք Մուսթաֆա Սողան ֆրանսական Նանս քաղաքին մէջ ժամանակաւոր զրկուած է դպրոց յաճախելու իրաւունքէն՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերող հարցին ի պատասխան թուրք դպրոցականը զրած է. - «Եթէ նոյնիսկ այդ տեղի ունեցած է, անոնք արժանի էին»:

Թատմութեանէն յետոյ դպրոցի ղեկավարութիւնը հեռաձայնած է Տողանի հօրը եւ անյապաղ հանդիպում պահանջած՝ ըսելու համար, որ իր զաւակը կը խախտէ ֆրանսական օրէնքը: Ի վերջոյ, կարգապահական մարմինը երկու օրով արգիլած է Մուսթաֆա Սողանին դպրոց յաճախել՝ պահանջելով այդ երկու օրերու ընթացքին ճանչնալ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:

Թրքական «Զաման» կը յիշեցնէ, որ Ֆրանսայի խորհրդարանը 2001 թուրականին պաշտօնապէս ճանչցած է Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ 2006 թուրականին Ազգային ժողովը ընդունած է Հայոց Ցեղասպանութեան ուրացման համար քրէական պատիժ սահմանող օրինագիծը: Սակայն, անցած է երեք տարի եւ այդ օրինագիծը դեռ չէ արժանացած Ծերակոյտի հաւանութեան:

**ԻՐԱՔԻ ՄԵԶ ՍՊԱՆՆՈՒԱԾ Է ՀԱՅԱԶԳԻ
ՊԱՏԱՆԻ ՄԸ**

Իրաքի մէջ անյացտ մարդասպանի կողմէ արձակուած կրակոցներէն սպաննուած է 16 տարեկան հայ պատանի մը:

«Ֆրանսակրէս» գործակալութեան կը հաղորդէ որ, միջադէպը տեղի ունեցած է հիւսիսային Մոսուլ քաղաքի քրիստոնեայ բնակչութիւն ունեցող թաղամասին մէջ: Ոստիկանութեան համաձայն, զինուած յանցագործը կրակ բացած է արագ ընթացող մեքենայէն, որու զոհը դարձած է իր տան մուտքին գտնուող 16-ամեայ Ռամի Խաչիկը:

«Այս այն յանցագործութիւններէն մէկն էր, որոնց նպատակն է արմատախիլ ընել քրիստոնեաները եւ ստիպել անոնց լքել սեփական ընակավայրը», - ըսած է քահանան:

Պաշտօնական վիճակագրութեան համաձայն, միայն անցած տարի Մոսուլի մէջ շուրջ չորս տասնեակ քրիստոնեաներ բռնութեան զոհ դարձած են, որու հետեւանքով համայնքի հազարաւոր բնակիչներ լքած են քաղաքը:

Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններու գեկոցները եւս կը փաստեն, որ Իրաքի հիւսիսը ապրող քրիստոնեաները յաճախ կը տուժեն արաբներու եւ գուրտերու հակամարտութեան հետեւանքով: Երկու ազգերը կը փորձեն վերահսկողութիւն հաստատել երկրի վիճայարոց նահանգներուն մէջ:

Պաշտօնական վիճակագրութեան համաձայն, 2003-ին Իրաքի մէջ կ'ապրէր շուրջ 800 հազար քրիստոնեայ, սակայն վերջին հինգ տարիներուն, նրանց թիւը շուրջ մէկ երրորդով նուազած է:

ի Գիտութիւնների ակադեմիայի Բուսաբանութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնը, մասնակցում էր բուսաբանութեան ուազմավարական ուղղութիւնների մշակմանը:

Ա.Թախտաջյանը մէծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտութեան զարգացման գործում: 1943թ.-ից մինչեւ 1948թ.-ը նա Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի Բուսաբանութեան ինստիտուտի առաջին տնօրէնն էր: Լենինգրադ տեղափոխվելուց յետոյ նա շարունակեց սերտօրէն համագործակցել հայաստանեան բուսաբանների հետ: Ա.Թախտաջյանի շնորհիւ հայաստանեան բուսաբանական զպրոցը համարւում է առաջադէմ դպրոցներից մէկը: Մեծանուն գիտնականի աջակցութեամբ Հայաստանում զարգացած բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտութեան այնպիսի ուղղութիւններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան եւ այլն:

ինչպէս «Ն.Տ.»-ին յախնեցին ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատուական-վերլուծական կենտրոնից, Արմէն Թախտաջյանի ածիւնը հողին կյանձնուի Սանկտ-Պետերբուրգի Սմուկնսկի գերեզմանոցում:



Authorized Agent
Blue Shield of California
An independent member of the Blue Shield Association



SERVING SINCE 1975
**BEDROS S.
MARONIAN**

(818) 500-9585

CA LIC. #0494056 • BMaronian@AOL.com

FAX 500-9308 ABA INSURANCE SERVICES 805 E. Broadway, Glendale, CA 91205

ԵՐՐԵԲ ՈՒԾ ԶԵ ՎԵՐԱԲԵՆԵԼՈՒ ԶԵՐ ԱՊԱՌԱՎԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼԱԻԳԻ ԶՍ ԹԷ ԻՒԼԱՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՑԵԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՒ ԱՊԱԳԱՆ

Բանակը քեմալիզմի պատուարն է. բանակը նաեւ քեմալիզմն իբրեւ պանթուրքիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Հոկտեմբերի 29-ը թուրքիայի Հանրապետութեան տարեղարձն էր: 1923թ. Հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակեց թուրքիայի Հանրապետութիւն եւ պետութեան ու հասարակութեան հիմքը յայտարարեց լաիցիզմը եւ դա ամրագրեց սահմանադրութեան: Դրանից մօտ ինը տասնամեակ անց եւրամիութիւն ճգոտող միակ իսլամական պետութիւնը դարձեալ կանգնել է երկնտրանքի առջեւ՝ լաիցիզմ, թէ՝ իսլամ:

«Լաիցիզմը մեր ժողովրդավարութեան եւ հասարակական կարգի հիմքն է: Այն ենթալում է աշխարհիկ օրէնքների գերիշխանութիւն եւ պետութեան հաւասար եւ անկախ վերաբերմունք բոլոր կրօնների նկատմամբ, դաւանանքի ազատութեան երաշխիքներ: Այդ սկզբունքը հիմնարար է եղել մեր հանրապետութեան կայացման ընթացքում, եւ մենք պիտի է փայտայնք ազատ սահմանադրական դրոյթը: Դրա խախտումը կը խարխի մեր հանրապետութեան հիմքերը», - սահատուած է թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծննդեան օրուան նուիրուած միջազգային սիմպոզիումի ժամանակակից կարչեալիք էրութեանից: 2007թ. թուրքիայի նախագահական ընտրութիւնների ժամանակ գործող նախագահ Ահմետ Նեմիթէթ Սեղերը եւ զինուած ուժերի գլխաւոր շտաբի ներկայացուցիչները իսլամական վարչապետի հետ խալամական նախագահ ունենալու վտանգը կանխելու մղմամբ դիմեցին կոչտ յայտարարութիւնների եւ դարձեալ յուրաքանչիւն: Իսլամական «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան առաջարած մեծնածու Արդուլլահ Գիւլի ընտրութիւնը կանխելու մղումով Գլխաւոր շտաբը յայտարարեց. «Թուրքիայի քաղաքական ուժերին իր գոյութեան ամբողջ ընթացքում բախւում է ամենալուրջ սպաւնալիքն: Թուրքիայի հիմնարար աշխարհիկ արժեքներն առաջին անգամ դարձել են բացայատ ուսնական գլխաւոր շտաբի ներկայացուցիչները իսլամական վարչապետի հետ խալամական նախագահ ունենալու վտանգը կանխելու մղմամտի անուղղակի ազգեցութեամբ:

Բանակին ամէն ինչ կարելի է: 20-րդ դարում ազդէս էր: Հնդ որում՝ լաիցիստական արժեքների դոմինանսար թրքական զանգուածների համար անընդունելի է՝ ի տարբերութիւն իսլամական կուտանքների ամենալուրջ սպաւնալիքն առաջարած մեծնածու Արդուլլահ Գիւլի ընտրութիւնը կանխելու մղումով Գլխաւոր շտաբը յայտարարեց. «Թուրքիայի քաղաքական ուժերին իր գոյութեան ամբողջ ընթացքում բախւում է ամենալուրջ սպաւնալիքն: Թուրքիայի հիմնարար աշխարհիկ արժեքներն առաջին անգամ դարձել են բացայատ ուսնական գլխաւոր շտաբի ներկայացուցիչների աշխարհիկ համար անընդունելի է՝ ի տարբերութիւն իսլամական պատմութեանը և վաշինուածների կորցնել ժողովրդի վտանգութիւնը: Սակայն շատ արագ պարզ դարձաւ, որ ժամանակները փոխուել են: Էրդողանի կառավարութիւնն անթոյատրելի համարեց բանակի միջամտութիւնը նախագահական ընտրութիւնների կամ հերթական ուսպանական յեղաշրջման կոչ: Սակայն շատ արագ պարզ դարձաւ, որ ժամանակները փոխուել են: Էրդողանի կառավարութիւնն անթոյատրելի համարեց բանակի միջամտութիւնը նախագահական նախագահ: Աբդուլլահ Գիւլին: 2007թ. յեղաշրջումը:

Հկրկնուեց, մօտ մէկդարեայ էվոլյուցիայի արդիւնքում թուրքիան հասաւ մի կէտի, որտեղ բանակը չկարողացաւ ազդել իշխանութեան ձեւաւորման վրայ: Այն, որ ամբողջ 20-րդ դարի ընթացքում փաստացի թուրքիայի ճակատագիրը վճռել է բանակը, այս անգամ ոչ մի արժեք չունեցաւ:

20-րդ դարում թրքական բանակը երեք անգամ ռազմական յեղաշրջում է իրականացրել՝ 1960, 1971, 1980 թթ.: Դազմական յեղաշրջումները դեռեւս երիտրուրքերի ժամանակներից եկած աւանդութէ էր: Ընդ որում՝ ժողովրդական զանգուածների վերաբերմունքն այդ յեղաշրջումների նկատմամբ միշտ չափազանց դրական յեղափոխութիւնը սպառեց որպէս դաւադարձութեան զգացումը հիմնականում արտայայտում էր ցոյցերի, աղմուկի, խօսքերի ու ժեստերի առատութեամբ: Նոյն վերաբերմունքը ժողովուրդն ունեցաւ նաեւ 1960թ. յեղաշրջան ժամանակ: Բնակչութիւնը տօնական տրամադրութեամբ դուրս եկած փողոց, ծաղկները դրեց Աթաթուրքի յուշարձանին: Զարդարյուղ կանաք վանկարկեցին «կեցցէ՝ բանակը»: Բանակը թուրքիայում սրբութեան նման մի բան է: Թուրքը բանակի գոյութիւնից երջանկութիւն է ապրում: Այդ ուրախութիւնն անբացարեց շտաբի է, այն ենթագիտական հարթութեան վրայ է: Հենց այդ պատճառով բանակը միակ ուժն է, որը կարող է իրեն թոյլ տալ պաշտպանել լաիցիզմը եւ հակադրուել իսլամական պատմութեանը՝ չվախենալով կորցնել ժողովրդի վտանգութիւնը:

Բանակին ամէն ինչ կարելի է: 20-րդ դարում ազդէս էր: Հնդ որում՝ լաիցիստական արժեքների դոմինանսար թիւների համար անընդունելի է՝ ի տարբերութիւն իսլամական կուտանքների: Ոչ ոք թուրքիայի հիմնարար աշխարհիկ արժեքներն աշխարհական պաշտպանն է: Թուրքիայի գինուած ուժերին աշխարհիկ կարրքերը պաշտպաներու համար կը դիմեցին իրական գործութիւնների: Ոչ ոք թուրքիայի հիմնարար աշխարհիկ արժեքներն աշխարհական յեղաշրջման կոչ: Սակայն շատ արագ պարզ դարձաւ, որ ժամանակները փոխուել են: Էրդողանի կառավարութիւնն անթոյատրելի համարեց բանակի միջամտութիւնը նախագահական նախագահ: Աբդուլլահ Գիւլին:

Սակայութիւնների դաւանած եւ քառած արժեքների:

Բանակի պայքարըն այդ արժեքքների դէմք, ըստ տրամաբանութեան, պէտք է ստանար ժողովրդի դիմադրութիւնը, սակայն ուժ, հօրութիւնն, ռազմիկ, բանակ հասկացութիւնները հաշտեցնում են աւանդական ժողովրդական իսլամական ինքնազիտիւնը ու քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Բանակը քնարվածի պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում առաջին օրուանից դաստիարակութեան վրա վերաբարձրութիւնը յեղափոխութիւնը յեղաշրջման կամ հարցաքանութիւնը եւ քեմալիզմի գաղափարախօսութեան պահապանն է:

Պատուարն է: Թուրքը կուրսանտը՝ ապագայ սպան, ռազմական ուսուումնարանում

Հ ՅԵԱՏԱԿ

ՎԱԽԱՆՄԱՆ ՔՍԱԿԱՄԵԿ ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍՈՅԵԱՆ 1904-1989

ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՄԵՐԻԿԱՅԱՅ ԹԵՍԻՆ ԵՒ ԸՆՏՐԵԱԼ ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՍԻ

ԴՈԿՏ.ԶԱՀԵՆ Ա. ՔՀՆՅ.
ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

Նախընթացք



Քաման տարիներ առաջ ՏԻՐԱՆ
ԱՐՔԵՊԻԿԱՊՈՂՈՒ ՆԵՐՍՈՅԵԱՆ 1989
Սեպտեմբեր 1-ին կը վախճանէր Նիւ
Եորքի մէջ, 85 տարեկանին, յետ
երկարատեղ հիւանդութեան, իր ետին
ձգելով առաջնորդական, մտաւորա-
կան եւ աստուածաբան հայ Հոգեւո-
րականի խոշոր վաստակ: Աւազանէն՝
Ներսէս Թավուքճեան, որդին էր
Ներսէս աւագ քահանայ Թավուքճ-
եանի, ծննած Այնթապ 1904 օգոստոս
23-ին ու Երուսաղէմի ժառանգաւո-
րաց վարժարանը ընդունուած Եղի-
շէ Դուրեան պատրիարքի օրով ու
անկէ ձեռնադրուած նախ սարկա-
ւագ, ու ապա՝ 1928-ին կուսակրօն
քահանայ, ստանալով Տիրան Ներ-
սոյի անունն ու մականունը:

Երբ տակաւին սարկաւագ էր,
Ներսէս իր մասնալցութիւնը բերաւ
Մաղաքիա Պատրիարք Օրծանեանի
»Ազգապատում «ի Գ. հատորի հրա-
տարակութեան աշխատանքներուն,
Կիւլէսէրեան Բարեգէն Եպիսկոպոսի
առաջնորդութեան ներքեւ։ Դուր-
եանի Կարգագրութեամբ իր օծակից
Նորայր աբեղաց Պողարեանի Հետ
Անզիլիա կը մեկնէր բարձրագոյն
ուսմանց հետեւելու, ու վանք վերա-
դարձին կը խմբագրէր Սի՛ն ամսա-
գիրը, յաջորդելով Թորգոմ Գուշակ-
եան պատրիարքին, ու ստանձնելով
նաեւ տեսչութիւնը ժառանգաւո-
րաց եւ Ընծայարանի, հացնելով
շարք մը արժէքաւոր հոգեւորական-
ներ։

1938-ին, Տիրան վարդապետ Թորգոմ Պատրիարք Գուշակեանի արտօնութեամբ Փարիզ կը մեկնէր որպէս Հոգեւոր տեսուչ տեղույն մայր Եկեղեցւոյ, եւ յաջորդ տարին կ'անցնէր Լոնտոն՝ որպէս Հոգեւոր Հովհիւ Ս. Սարգիս Եկեղեցւոյ ուր կը ծառայէր մինչեւ 1943, «մեծ աշխատանք ծաւալելով, հրատարակութիւններ եւ դասախոսութիւններ կատարելով Արեւմուտքը ծանօթացնելու հայ ժողովուրդի պատմութեանը», դառնալով մեր ժամանակներու հայ Եկեղեցւոյ դաւանութեան եւ աստուածաբանութեան գիտուն Հոգեւորականներէն ամենէն տիրականը:

ԹԵՄԱԿԱԼ Առաջնորդ Ամերիկայի

1943 թուի Հոկտեմբեր 3-ին
Ամերիկահայ թեմի Պատգամաւոր-
րական ժողովը Գարեգին Արքեպս.
Յովսէփիեանի յաջորդ թեմակալ
առաջնորդը Կ'ընտրէր Լոնստոն պաշ-
տօնավարող Տիրան Վրդ. Ներսոյեա-
նը, Երուսաղէմի Ս. Յակոբեանց
Ուխտէն: Ներսոյեան Վարդապէտ
Նիւ Եորք ուշ կը ժամանէր 1944
թուի Նոյեմբեր 6-ին՝ Բ Պատերազ-
մի պատճառով ստեղծուած դժուա-
րութեանց հետեւանքով: Իսկոյն ծայ-
րագոյն վարդապէտի աստիճանները
ստանալով Գարեգին Արքեպիսկո-
պոսէն՝ կը ձեռնարկէր իր պաշտօնին:
1945-ի Ազգային Եկեղեցական ժողո-
վի ի Մայր Աթոռ գումարման
առիթով թեմական ժողով գումա-
րել տալով ինք եւ պատգամաւորներ
Ս. էջմիածին կ'ուղեւորէին, ուր
Գէորգ Զ Չորէքնեան Ամենայն Հա-
յոց Կաթողիկոսը կ'ընտրուէր եւ նոյն
ատեն Տիրան Շ. Վրդ. Ներսոյեան
տաս վարդապէտներու հետ միասին

Եպիսկոպոսական ձեռնադրութիւն
կը ստանար նորընտիր Հայրապետէն:

1944-ին Ամերիկայի թեմին
առաջնորդարանը կը գտնուէր Նիկա-
նորքի Հինգերորդ պաղստացին վրայ-
եւ Արեւելեան թեմին ներս կը
պաշտօնավարէին 15 հոգեւորական-
ներ: Իր օրով բազմացաւ հոգեւորա-
կաններու թիւը իր նախկին ժա-
ռանգաւոր ուսանողներու Երուսա-
լէմին Ամերիկա ժամանումով որոնց
համար բարձրագոյն ուսում ջամ-
բելու ամէն կարելիութիւն նախա-
ձեռնեց եւ իսկոյն եօթը քահանաներ
ձեռնադրեց: Տիրան Եպիսկոպոսի
առաջնահերթ գործը եղաւ թեմա-
կան բարեկուխեալ Կանոնադրու-
թիւն մը պատրաստել ու զայն
Գէորգ Զ Ամենայն Հայոց Կաթողի-
կոսին վաւերացնել տալ 1946 թուա-
կանին: Սոյն Կանոնադրութիւնը իր
հիմնական ձեւին մէջ ցարդ ի գորու-
կը մնայ:

Տիրան Եպիսկոպոսի առաջ-
նորդութեան տասնամեաց շրջանին
(1944-1954) կազմակերպուած հա-
մայնքներուն թիւն էր 37, որոնցմէ
23-ը ունէին իրենց սեփական եկեղե-
ցիները՝ գործօն 21 հոգեւորականնե-
րով։ Իր օրով Նիւ Եորքի մայր
տաճարի եւ մշակութային կեդրոնին
շինութեան ծրագիրը նոր թափ
ստացաւ ու շուտով յատուկ շինու-
թեան յանձնախումբ մը կազմուե-
ցաւ ու գործի Ծուեցաւ։ Իր օրով
ներկայ Ս. Վարդան մայր տաճարին
եւ թեմի առաջնորդարանի կալուա-
ծը գնուեցաւ 1949 թուականին
քաղաքի Երկրորդ Պողոտայի եւ 34-
րդ փողոցի անկիւնը։

ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՎՅԱՆԵՐ

Տիրան Սրբազն, որ 1955
թուին արդեպահսկողութեան բարձ-
րացաւ Տ.Տ. Գէորգ Զ Զորէքնեան
Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թե-
մական ներքին կազմակերպութիւն-
ներ ստեղծեց, յատկապէս Հայ եկե-
ղեցւոյ Երիտասարդաց Կազմակեր-
պութիւնը, Տիկնանց Օժանդակ Միու-
թիւնը, ծխական միօրեայ Հայ Դպրոց-
ները, ճոխացնելով Առաջնորդարա-
նի տարեկան կանոնաւոր ծրագիր-
ները որոնց հոգածու գործադրու-
թեան մօտէն հետեւեցաւ: Երիտա-
սարդ Առաջնորդը օտար յարան-
ուանութեանց մօտ ծանօթ անձնաւո-
րութիւն մըն էր նախապէս երբ
Փարիզ եւ Լոնտոն կը պաշտօնավա-
րէր որպէս հոգեւոր հովիւ 1938
թիւէն ականալ: Ան յայտնի դէմք մը
դարձած էր իր կարգացած աստուա-
ծաբանական եւ եկեղեցագիտական
դասախոսութիւններով յանուն Հա-
յաստանեաց Մայր Եկեղեցւոյ:

Յետ-պատերազմեան քաղաքան կան ձգտեալ վիճակն ու պաղ պատերազմի անորոշութիւնը աշխարհով

Ֆէկ չէր վրիպած Տիրան Եպիսկոպո-
սի ուշադրութենէն, եւ ի հարկին իր
միջ-եկեղեցական միջամտութեամբ
խիզախօրէն Հայ Եկեղեցւոյ խօսքը
լսելի դարձուցած էր պետութեանց,
նոյնիսկ երբ Մայր Աթոռ Խորհրդա-
ցին Միութեան քաղաքականութեան
ճնշումին տակ հրահանգներ կը դրկէր
Նիւ Եորք, Առաջնորդին նորահնար
եւ ողջմիտ յարաքերութիւնները
դաշտեցնելու դիտումով:

Առաջին հերթին Տիրան Արքակիովոս զօրացուց ծուխերու կեանքն ու գործունէութիւնը շարք մը քահանայական ձեռնադրութիւններ կատարելով՝ Երուսաղէմէն իր նախկին ասները գործի լծելով որոնք անպայման աւարտած պիտի ըլլացին իրենց կրօնական ուսմանց շրջանը իր իսկ ընտրած ամերիկեան ուսումնական հաստատութիւններէն ներս: Իր առաջին երեք տարիներուն Տիրան արքեպիսկոպոս կրցաւ 11 նոր հոգեւորականներ, հինգ վարդապետ եւ վեց քահանաներ հովուական պաշտօնի լծել, որոնց մէջ ակնառու եղան 1946 թուին Երուսաղէմէն Նիւ Եռոք ժամանած թորգում Վլրդ. Մանուկեանը, յնտագալին Երկարամեայ Առաջնորդը Ամերիկայի Արեւմտեան եւ Արեւելեան թեմերուն եւ այժմու Երուսաղէմի Հայոց Պատրիարքը, ինչպէս նաեւ Շնորհէք Վլրդ. Գալուստեանը, նախկին Առաջնորդը Արեւմտեան թեմին եւ յնտագալին Հայոց Պատրիարքը Կ. Պոլոսյ Օնորէայ Պատրիարքը:

Ըստրեալ Պատրիարք
Եռյապունի

ԵՐԱԾՈՒՅՈՒՆ

Առաջնորդական իր պաշտօնէն հրաժարելով, Տիրան Արքեպիսկոպոսու 1955-ին երուսաղմբ վերադարձաւ որպէս միաբան Ս. Ուխտին Զանաց օժանդակել Տեղապահ Եղիշէ Արքեպահ Տէրտէրեանին որպէսզի արդէն իսկ ուշացած պատրիարքի ընտրութիւնը կատարուէր ըստ կանոնի: Նախկին Պատրիարքը Կիւրեղի Բ Իարայէլեան վախճանած էր 1949 թուի Հոկտեմբերին: Անհարկի ձգձգումներ պատճառ դարձան որ

Ճիաբաններ կարեւոր թիւով Երու-
սաղէմ վերապանան եւ թիւկունք
կանգնին Տիրան Արքեպիսկոպոսի
նոր պատրիարքի ընտրութեան գոր-
ծընթացին մէջ:

1956-էն 1960 ներքին պառակտում յառաջացաւ եւ սակացն ողջ-միտ տարրը միաբանական ուխտին կարողացաւ ի բացակայութեան Տեղապահին ընտրել ներքին գործերու կարգադրման համար նոր Տեղապահ մը, եւ ապա Պատրիարք մը: Միաբանութիւնը ընտրեց Տիրան Արքեպիսկոպոս Ներսովեանը նախ Տեղապահ եւ ապա 1957 թուականին Պատրիարք Հայ Երուսաղէմի: Այս բոլորը սակացն չիրագործուեցան այն իմաստով որ պետական անհրաժեշտ նեցուկն ու վատերացումը երբեք չտրուեցաւ որքան ատեն որ Եղիշէ Արքեպս. Տէրտէլեան իր տեղապահի հանգամանքով, Յորդանանանի Ամօման մայրաքաղաքին մէջ, պայքարեցաւ իրեն համար անընդունելի ընտրութեանց դէմ: Յաջորդ տարին Յորդանանի կառավարութիւնը միջամտելով Պատրիարքարքանի ներքին գործերուն, արտաքսել տուաւ թէ՛ ընտրեալ պատրիարքը եւ թէ՛ լուսարարապետը՝ Շնորհ էպիսկոպոս Գալուստեան:

1960 թուականի Յունիսին Եղիշէ Արքեպիսկոպոս վանք վերադառնալով կացութեան տէր դարձաւ ու պետական միջամտութեամք վերահաստառուեցաւ իր տեղապահական պաշտօնին մէջ, որմէ անմիջապէս ետք, հապճեպով, պատրիարքական ընտրութիւն կատարել ստուաւ, ու ինք որպէս Պատրիարք նստաւ Առաքելական Աթոռին: Թէ՛ պետութիւնը յատուկ ֆերմանով ճանչցաւ զան, եւ թէ՛ Ամենայն Հայոց Վագգէն Ա Կաթողիկոսը իր սրբատառ Կոնդակով հաստատեց պատրիարքական ընտրութիւնը մինչ նոյն օրերուն Հայրաբետական իր անդրանիկ այսեւութիւնը կուտապ Մհամեաւ Նա-

覃寧.16



ԳԱՐՈՒԹԱՎԻՆ

ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄՍՈՒԱՆ ՆՈՒՐՈՒԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԹԻՒՆ Ա. ԵՒ Ա. ՅՈՎԱՅԹԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԵՆ ՆԵՐՍ



Վերամուտէն անմիջապէս ետք, մեր դպրոցէն ներս հաճելի աւանդութիւն մը դարձած է, ամբողջ չոկտեմբեր ամսուան ընթացքին, Մանկապարտէզէն մինչեւ Հ. կարգի աշակերտները տեսնել բեմին վրայ Հայ Մշակութիւն նուիրուած հանդէսին ներկայացնելիք իրենց պատրաստական փորձերու ընթացքին: Առաջնորդութեամբ եւ կազմակերպութեամբ հայերէն դասաւանդող ուսուցչութիւններուն մեր այս տարուան Հայ Մշակութիւն նուիրուած երեկոն տեղի ունեցաւ, Հոկտեմբեր 30ին դպրոցիս սրահէն ներս, ներկայութեամբ եկեղեցւոյ հովիւ Տ. Սարգիս Աւ. Քհնյ. Փեթոյեանին, տնօրինութեան, ծնողներու, ուսուցչական կազմին եւ աշակերտներուն: Բեմը յարդարուած էր մեր արտևատի ուսուցիչներին զածգրութիւններով, որոնք դիմանկարներն էին օտար հայագէտներ՝ Լորու Պրայսի, Հէնրիի Հիւպշմընի եւ Անաստոլ Ֆրանսի: Բացման խօսքը փոխանցեց Տիկ. Լիզա Մանոյեանը, որ անդրադարձաւ հայերէն լեզուի եւ հայեցի դաստիարակութեան անհրաժեշտութեան վրայ, մէջբերումներ ըրաւ վերոլիշեալ հայագէտներու հաստատումներէն՝ «Հայ ազգը կ'ապրի իր լեզուով. ո՞ւր է հօգոր Հոռոմը», «Մվ Հայերէն լեզուներուն ամենէն գեղեցիկն ես. որովհետեւ զիտեմ քեզ», եւ շնորհակալութիւն յատնեց ծնողներուն, որոնք գիտակից են յաջորդ սերունդին հայապահպանման կարեւութեան եւ կը սատարեն այդ աշխատանքին համախիճբուելով հայկական վարժարանին շուրջ: Մանկապարտէզէն մինչեւ Հ. կարգի աշակերտները ներկայացուցին ճոխյացտագիր մը, որ կ'ընդգրկէր հայմաշակութիւններուն կարգի աշակերտներու արտասանեցին ու երգեցին, Դ. կարգի աշակերտներուն կարգի աշակերտները արտասանեցին ու երգեցին, Ե. կարգի աշակերտներուն կարգի աշակերտները արտասանեցին ու երգեցին: Թումանեանի «Հայոց Լեռներում» ոտանաւորին ընթացքին: Ե. կարգի աշակերտները խանդավառեցին մթնոլորտը իրենց «Թամգարա» պարով, իսկ Զ. կարգի աշակերտները բեմականացուցին Ա. իսահակեանի «Ամենչն Պիտանի



ոտանաւառքէն բաժիններ: Տնօրէն
պլրն. Շահէ Մանկրեանը, իր խօս-
քին մէջ շնորհակալութիւն յայտ-
նեց աշակերտներուն, որոնք ամե-
նայն պատրաստակամութեամբ եւ
ուրախութեամբ պատրաստած էին
սոյն ձեռնարկը եւ բեմ հրաւիրեց-
եկեղեցւոյս հովիւը, որ իր պահպա-
նիչով փակեց ձեռնարկը: Ներկա-
ները հիւրասիրուեցան հայկական
հատիկով, որ պատրաստուած էր
մեր դպրոցի խոհարարուհին՝ տիկի-

Ուահէլ Թիթիզեանին կողմէն։ Յատուկ շնորհակալութիւն յացտագիրը պատրաստող ուսուցչուհիներուն՝ օրդ. Փէկի Ճինպաշեանին, օրդ. Էլմիրա Սիմոնեանին, տիկ. Յովինէ Գէորգէանին, տիկ. Կարին Սէօլեմենգեանին եւ տիկ. Լիզա Մանոյեանին, որոնք ամէն տարի ճիգչեն խնայեր սոյն ձեռնարկը յաջողութեամբ պատկելու։

Թղթակցութիւնը վարժարանէն

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ
ՆՎԻՐՎԱԾ

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՅԱՆԻ

ԱՏԵՂԲԱԳՈՐԾԱԿԱՆ-ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 50 - ԱՄՅԱԿԻՆ ԵՒ

«ԱԻՓԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԻ 30 - ԱՍՏԱԿԻՆ

Հովանավորությամբ՝

Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևմտ. Թեմի Առաջնորդ
Գերշ. ՀՈՎՆԱՆ ԱՐՔ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ

Նախագահությամբ՝

Տեր և Տիկին ՊԵՏՐՈՍ ԵՒ ԿԱՐԻՆԵ ՏԱՂՅՅԱՆՆԵՐԻ

Մասնակցությամբ

ՄԵՆԱԿԱՏԱՐԱՆԵՐԻ, «ՍԻՓԱՆ» ԵՐԳՉԱԽԱՄԲԻ

ԳԵՂ. ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍՅԱՆ

ԽՄԲԱՎԱՐ՝ ՍԱՄՎԵԼ ՎԱՐՈՍՅԱՆ

Դաշնակահար՝ ԼԵՒՈՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Հանդիսավար՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՖՈԴՈՒՅԱՆ

Երեկոն տեղի կունենա՝

2009 թ. Դեկտեմբերի 6 - ին, Երեկոյան ժամը 6 - ին,
Հոլիվուդի Taglyan Cultural Complex - ում
(Հասց. 1201 N. Vine Str. Hollywood, Ca 90038)

Մուտքը հրավիրատոմսերով
Հնկերային ժամ՝ երեկոյից հետո



Մանրամասնությունների համար զանգահարել.

(323) 466-3726, (323) 660-7152, (323) 807-7878, (626) 437-1082

massis Weekly

Volume 29, No. 42

Saturday, NOVEMBER 21, 2009

Armenian National Congress is Ready, in Principle, to Cooperate With Serzh Sarkisian

YEREVAN -- Opposition leader Levon Ter-Petrosian is ready, in principle, to cooperate with President Serzh Sarkisian, a leading member of his Armenian National Congress (HAK) confirmed on Tuesday.

"How can we rule that out?" Levon Zurabian, the HAK's central office coordinator, told journalists. "If Serzh Sarkisian wishes to take steps towards the people, releases the political prisoners, reinstates A1+ [television on the air,] punishes those guilty of the March 1 [2008 crackdown on opposition protesters,] restores democratic freedoms in the country, breaks this illegal oligarchic system of economic monopolies, how can we not cooperate?"

When asked what concrete forms that cooperation might take, Zurabian said: "If steps are taken in that direction, then Ter-Petrosian and the entire opposition will only be ready to help." He did not elaborate.

Ter-Petrosian hinted at his readiness to recognize Sarkisian's legitimacy, strongly contested by the HAK, in a November 11 speech delivered at a high-level meeting of his opposition alliance. He cited in that regard the example of a 17th century Armenian bishop who became a self-styled spiritual leader of the Ottoman Armenians



HAK coordinator Levon Zurabian

by fraudulent means, threatening to split up the Armenian Apostolic Church. The church responded to the threat by electing the cleric as its new supreme leader in 1681.

"Why does Serzh Sarkisian think that the Armenian people are incapable of once again displaying such broad-mindedness and wisdom for the sake of national aims?" asked Ter-Petrosian.

The remarks sharply contrasted with another major speech which Ter-Petrosian delivered in the wake of the May 31 municipal elections in Yerevan which he denounced as "the ugliest in Armenia's history." "Serzh Sarkisian is not the president of Armenia," the former Armenian president declared at

Continued on page 2

Turkish-Armenian Talks 'Over For Now'

YEREVAN -- Armenia and Turkey will hold no further major negotiations until the ratification of their recently signed agreements by their parliaments, the Armenian Foreign Ministry said on Wednesday.

"No Turkish-Armenian negotiations are being held right now," ministry spokesman Tigran Balayan told RFE/RL. "We are now waiting for the ratification. Each country has its own ratification procedures."

The Turkish and Armenian governments signed the two protocols envisaging the normalization of their relations in Zurich last month after more than a year of intensive negotiations mediated by the United States and Switzerland. They can not enter into force before being endorsed by the parliaments of both countries.

"According to the timetable attached to the protocols, the next step is the ratification," said Balayan.

The deal sets no time frames for completing the ratification process. Armenia as well as the U.S. and other major foreign powers have expressed hope that that will be done within a "reasonable" period of time.

However, Turkish leaders have made clear that Turkey's parliament is unlikely to ratify the agreements without a breakthrough in international efforts to resolve the Nagorno-Karabakh

conflict. Foreign Minister Ahmet Davutoglu on Tuesday again stressed the importance of a Karabakh settlement for Turkish-Armenian reconciliation.

"Official Ankara attaches huge importance to preserving Azerbaijan's territorial integrity," the Anatolia news agency quoted him as saying. Davutoglu also opined that the Turkish-Armenian protocols could "pave the way for the liberation of Azerbaijani territories."

Davutoglu's Armenian counterpart Eduard Nalbandian, meanwhile, again rejected on Wednesday any linkage between Karabakh peace and the Turkish-Armenian normalization. "The Turks may make such attempts but who is going to let them link the two issues?" he said during a question-and-answer session in the Armenian parliament. "Neither Armenia, nor Karabakh or the international community."

Nalbandian also assured Armenian lawmakers that Turkey will not assume any mediating role in the Armenian-Azerbaijani peace talks. "Turkey's becoming the fourth co-chair [of the OSCE Minsk Group] is out of question because at least Armenia and Karabakh would have to agree to that," he said, adding that the U.S., Russia and France are of the same opinion.

SDHP Disagrees With Ter-Petrosian Line on Turkey

YEREVAN -- The Social-Democratic Hnchakian Party (SDHP) aligned with the opposition Armenian National Congress (HAK) took issue on Friday with its top leader Levon Ter-Petrosian's speech of November 11 on Armenia's rapprochement with Turkey.

The SDHP made clear that it supports Armenian territorial claims to Turkey and believes that Armenia should normalize relations with its historical foe until it recognizes the mass killings of Armenians in the Ottoman Empire as genocide.

"The party rules out the establishment of any diplomatic relations with Turkey until Turkey recognizes the genocide as a great crime against the Armenian people," said Lyudmila Sargsian, chairwoman of the SDHP's organization in Armenia. Such recognition should be followed by Turkish land and financial reparations, she said.

Ter-Petrosian had said that "historical rights" championed by nationalist parties is not a valid concept in international law these days and that Turkey will never agree to normalize relations with Armenia without precluding the possibility of Armenian territorial claims.

"Our party definitely doesn't share that approach," Sargsian told RFE/RL. But she said the SDHP, which is the oldest Armenian party, has no intention to break away from the Ter-Petrosian-led alliance of about two dozen opposition groups despite the disagreement.

"We want to have a legitimately

elected government," explained the SDHP leader. "We want to have a democratic country. These are the sublime values around which we cooperate with the HAK."

Vahan Shirkhanian, Central Board member of SDHP, stated during a press conference in Yerevan that Armenia signed the protocols, partly voluntarily, partly by coercion. "Armenia is under superpowers' pressure. Despite we are told that normalization of Armenia-Turkey relations will be beneficial to us, they won't," Shirkhanian said, adding that after opening the borders between countries nothing will change and the economy of Armenia will not win anything from this.

According to Vahan Shirkhanian, Turkey has the following goals to be attained through normalization of Armenian-Turkish relations: failure of the international recognition of the Armenian Genocide, recognition of the Treaty of Kars, resolution of the Karabakh conflict in Azerbaijan's favor, elimination of Russia's military presence in Armenia, limiting of Armenian-Iranian relationships, as well as the implementation of Ankara-Gyumri-Yerevan-Nakhichevan-Meghri-Baku railway project.

MP Vardan Khachatryan noted in turn that Armenian authorities and society should unite to resist external pressures. "We must make use of all possible political resources to curb the process," he said.

Turkish-Armenian Writer Reports Death Threats

ISTANBUL -- A Turkish-Armenian newspaper columnist claimed last Friday to have received hundreds of death threats after altering a famous quote from the founder of modern Turkey to make a case for sweeping reforms in the country.

The quote was drawn from a 1923 speech by Mustafa Kemal Ataturk in which he urged the Turkish youth to fight hard for their homeland. "Your first duty is to preserve and to defend Turkish Independence and the Turkish Republic forever," declared Ataturk.

"Your first duty is to be a human being," Sevan Nisanyan, an Istanbul-based ethnic Armenian intellectual, countered in an October 29 article published by the "Taraf" daily. "This is the very foundation of your existence and your future. This foundation is your most precious treasure."

Speaking to RFE/RL by phone, Nisanyan said the appeal infuriated nationalist Turks and he has since received about 800 e-mails and letters containing verbal abuse and threats to kill him. "People have gone mad," he said. "The reaction has been like 'How dare an Armenian write such strong and negative things about Ataturk?'"



Turkish-Armenian writer Sevan Nisanyan

Some of those letters were reprinted by "Taraf" this week. "We will make you write the correct version of the 'Address to Youth' with your own blood. ... I'll kill you like that Hrant Dink dog," one of them read, referring to the Turkish-Armenian editor gunned down in Istanbul in January 2007.

"I believe that the military is behind this uproar," Nisanyan charged, adding that he has already appealed to the Turkish police for protection. "The police have been the more liberal party in recent years," he said. "The biggest problem is the military. The police have been very friendly and helped me a lot."

World Bank Reports Poverty Rise In Armenia

Poverty in Armenia has increased this year for the first time in over a decade as a result of the ongoing economic recession, the World Bank said on Tuesday.

In a detailed analysis partly based on government statistics, it estimated that the proportion of Armenians living below the official poverty line reached 28.4 percent in the second quarter of this year. The official poverty rate stood at 25.6 percent during the same period of last year, meaning that the number of poor people has since risen by at least 90,000 since then.

The bank said the level of extreme poverty has nearly doubled to 6.9 percent, or by over 107,000 in absolute terms, on the year-on-year basis. "These developments are a setback for Armenia after a decade of nearly double-digit growth ... and reduction in poverty incidence from 56.1 percent in 1998/99 to 23.5 percent in [late] 2008," it said.

Armenia's economy contracted by 18.3 percent in January-September 2009, one of the steepest GDP declines in the world. According to the World Bank, poverty was mainly pushed up by the resulting job losses as well as a fall in seasonal migration of labor from the country.

"The data show a significant number of jobs lost, particularly in construction and manufacturing, and a more discouraged work force," read its analysis. "However, there was no appreciable

reduction in wage rates and working hours among those continue to be employed."

"There were large flows of returning migrants from Russia and other destinations for temporary migration. And migrants who would normally head to Russia during the spring have likely stayed at home," added the document mainly authored by Lire Ersado, a senior World Bank economist.

Ersado said the poverty rise would have been more drastic without anti-crisis measures taken by the Armenian government. "The coping measures taken by the government and households themselves may have dampened the consequences of the financial crisis," he told a news conference in Yerevan. "Without that, the poverty increase could have been 7.6 percentage points."

The government has borrowed more than \$1.3bn in emergency loans from the World Bank, the International Monetary Fund and other foreign sources this year to try to finance those measures. That has allowed it, among other things, to mostly offset a serious shortfall in tax revenues resulting from the crisis.

"There is a strong case to be made to increase funding, not cut, for targeted social safety net programs and for other pro-poor spending programs," said the analysis. It also encouraged the government to carry on with "employment intensive investments" in public infrastructures.

Transparency International: Government Corruption Still Strong in Armenia

YEREVAN -- A respected international watchdog reported on Tuesday a further slight increase in government corruption in Armenia, ranking it among the 60 most corrupt countries of the world covered by its annual surveys.

Armenia as well as Bolivia, Ethiopia, Kazakhstan Mongolia and Vietnam share a lowly 120th place in Transparency International's latest Corruption Perceptions Index (CPI) of 180 nations. It was 109th in the previous CPI released by the Berlin-based group a year ago.

The 2009 survey assigned Armenia a score of 2.7 measured on a 10-point scale, with zero indicating an extremely high degree of corruption as perceived by entrepreneurs and experts. The South Caucasus state scored 2.9 points in 2008.

"I must point out that as a rule, a change of up to 0.3 points is not deemed significant within the framework of this study," said Amalia Kostanian, chairwoman of Transparency's Armenian affiliate, the Anti-Corruption Center (ACC).

Still, Kostanian stressed the fact that the watchdog has found no decreases in the scale of widespread bribery and other corrupt practices in the country for the past decade. "In fact, we have been stagnating since 2003," she said, presenting the findings of the latest CPI at a news conference.

The Armenian authorities claim to have stepped up their declared fight against graft in recent years, adopting various anti-graft programs and form-



ACC chairwoman Amalia Kostanian

ing special bodies tasked with their implementation. There is little evidence that it has strengthened the rule of law in the country, however.

The ACC and other local civic groups believe that the situation has barely improved in Armenia. Kostanian stated in September that anti-corruption drives periodically announced by the government will be doomed to failure as long as Armenia's top government officials are allowed to have extensive business interests and strangle entrepreneurs challenging them. She described the "fusion between large entrepreneurs and politicians" as the root cause of the problem.

Armenia continues to compare favorably, in terms of corruption perceptions, with two of its neighbors, Azerbaijan and Iran, that are 143rd and 168th respectively in the Transparency rankings. However, the two other neighbors, Turkey and Georgia, are well ahead of it, ranking 61st and 66th in the closely watched survey.

Film and Frontier: Armenian-Turkish Documentary Features Life and Views on Either Side of River Arax



By Karine Ionesyan
ArmeniaNow.com

joint Armenian-Turkish film telling about life on both sides of the trans-boundary river Arax drew mixed reaction from a Yerevan audience who viewed the film at a crowded Moscow Cinema Tuesday night.

The 30-minute-long semi-documentary, "Arax Banks", was produced by the Armenian Marketing Association and Turkish-Armenian Business Development Council nongovernmental organizations with assistance from the U.S. embassies in Armenia and Turkey. It attempts to present the opinions about each other of the people, Armenians and Turks, living on the right and left banks of the river separated by a closed border.

In the film the Turkish male character, Araz, and the Armenian female character, Tamar, have a dialogue, deciding to have a reservoir built on the river. Both start to tell each other about their countries and soon learn that they know very little, if anything at all, about each other.

The documentary part of the film presents a vox pop on the streets, among people living in close proximity to the border, who speak only in favor of opening the currently closed border. The film avoids mentioning thorny issues that exist between the two peoples, in particular the Genocide of Armenians in the Ottoman Empire at the beginning of the 20th century.

"I felt even more humiliated after watching this film. The Turkish char-

acter says if we come to their country he will organize a wonderful tour of Western Armenia for us, without even mentioning that it is ours, it was seized from us, there was genocide," said 60-year-old Karabakh war veteran Aghavni Sahakyan arguing with the film director in the corridor after the film.

The film's Armenian director Gevorg Nazaryan said that none of the people he talked to spoke about the Armenian Genocide or against the opening of the border. "I am surprised that people do not want to take the nice parts from the film, such as the footage of our ancient ruins."

While Nazaryan said he saw no political subtext in the documentary, his Turkish coauthor, Serdar Dinler, stressed he hopes the film will have its role in Armenian-Turkish normalization.

Dinler insisted that in his country they learned about the existence of Armenia only in 1992 after Armenia became independent. According to him, they did not even know about the Armenian-Azerbaijani conflict.

The Turkish film director would not be drawn into saying whether he recognizes the World War I-era killings of Armenians in Ottoman Turkey as genocide or not, but said he lays flowers at the Genocide Memorial in Yerevan every time he visits Armenia.

"But I don't think that there is a need to concentrate on what happened in the past. I am a man of business and I think that our countries can become friends on economic grounds," said Dinler.

Armenian National Congress Ready to Cooperate With Serzh Sarkisian

Continued from page 1

the time. "Serzh Sarkisian is an ordinary usurper who must be immediately ousted and put on trial. We are officially refusing to engage in any dialogue with Serzh Sarkisian on any condition."

Zurabian echoed Ter-Petrosian's November 11 claims that Sarkisian is ready to make major concessions to Turkey and Azerbaijan in an effort to win strong Western support and thereby offset what the HAK sees as a lack of legitimacy at home. The president should look for that legitimacy within Armenia, he said. But he said at the same time that the HAK itself "can not recognize" it because the bloc continues to believe that the February 2008

presidential elections were rigged.

Zurabian shrugged off derogatory attacks on Ter-Petrosian launched by former President Robert Kocharian on Monday. In a written statement circulated by the Mediamax news agency, Kocharian compared his predecessor to a scared man whom he said he encountered during a recent, hitherto unpublicized, safari to Africa. He said the "European" hunter had been attacked and deeply traumatized by a bear several years ago and now flinches at every mention of the animal.

"Unfortunately, it was a hunter's statement containing a hunter's vocabulary," commented Zurabian. "We can't understand it because we are in politics and don't go on safaris."

Adana Massacres, 1909 Focus of Istanbul Workshop

By Roland Mnatsakanyan

Sabanci University (Istanbul) just hosted an international workshop entitled "Adana: 1909: History, Memory, and Identity from a Hundred Year Perspective" (6-7 November 2009). The workshop included scholars from the USA, Canada, United Kingdom, France, Italy and Turkey. The event was sponsored by Gomidas Institute (London), Sabanci University, Istanbul Bilgi University History Department, the International Hrant Dink Foundation, and Bogazici University History Department. A capacity audience filled the lecture theatre and included professors, students, journalists and members of the public. There was simultaneous translation between English and Turkish. The papers that were presented will be published in English and Turkish editions.

In their opening remarks, Cengiz Aktar and Ara Sarafian welcomed the participants and pointed to new opportunities for holding such meetings in Turkey today. They explained that the Adana 1909 workshop was organised to mark the centennial of the Adana massacres. It began with a call for papers in Turkish, Armenian and English, and the presentations at the workshop reflected the different interests of participants.

The first paper was an unusual one, as it was a discussion of Turks who saved Armenians in 1909. The fact that Armenian were massacred was a given, and the speaker presented a sensitive examination of righteous Turkish officials who saved potential victims. The speaker used Ottoman records to show how Ottoman Armenians petitioned the state to recognise one such Turkish official for his role in saving an entire community. This first paper took some of the sting out of the workshop, where the audience could sympathise with the Armenian victims of 1909 without vilifying "Muslims" or "Turks" as single categories. Subsequent papers followed with the same sensitivity.

Each session was chaired by a senior scholar and was followed by a discussion. The workshop thus benefited from the presence of additional senior scholars, such as Selim Deringil, Caglar Keyder, Mete Tucay and Hülya Adak.

The organisers considered the workshop a success.

The papers that were presented could be summarised as follows (not in the order of presentation at the workshop).

Some New Perspectives

Abdulhamit Kirmizi gave a well-nuanced paper discussing the fact that some Muslims saved Armenians during the 1909 massacres. The role played by such Muslims was actually acknowledged by Ottoman Armenians after 1909. The speaker's focus was Major Hadji Mehmet Effendi and his men who defended Sis, the seat of the Armenian Catholicosate of Cilicia, from attacks by neighbouring tribes and villages. Kirmizi used Ottoman documentation to discuss such Muslims, many of whom were decorated by the

Ottoman government. The actions of these officials were the opposite of other officials who encouraged the actual massacres. Another well nuanced and probing paper concerned a complex range of different factors related to the Adana massacres. It was stressed that some of these factors could only be probed in a speculative but informed manner at this stage of debates. One such factor was identified as the presence of tens of thousands of impoverished migrant workers who could not find work in Adana in April 1909. Sinan Dinçer (Ruhr University, Bochum) discussed such migrant workers in Adana province that season and suggested that they could have been drawn into the fighting for no other reason than to loot and steal Armenian property. The speaker stated that he was not arguing that this was a major factor explaining the massacres, but it might have been a significant contributing factor.

Views from Europe

Two presentations discussed French and German records related to the Adana massacres. Vincent Duclert (EHESS) contrasted the position of the French government following the Hamidian massacres, the Adana massacres, and the Armenian Genocide. He noted that the French government was reluctant to press the Ottoman authorities after the Adana massacres because many French officials supported the Young Turk government. Instead, French authorities played down the issue in France. Dilek Güven (Sabanci University) discussed German consular records, as well as the records of the Baghdad Railway company. These records attested to the terrible suffering of Armenians in 1909. She noted that German policy towards Ottoman Turkey was uncertain at that time, especially as the 1909 massacres were reportedly carried out by supporters of Abdul Hamid II—whom the Germans had backed until the 1908 revolution. Benedetta Guerzoni (independent scholar) discussed how imagery of the Adana massacres was constructed in western newspapers, with particular reference to Italy and France.

Some Armenian Sources

Ara Sarafian (Gomidas Institute) and Zakarya Mildanoglu (independent researcher) discussed Armenian records related to the events of 1909. Sarafian introduced Hagop Terzian, who published a powerful report in 1912, on the 1909 events. Terzian included his own testimony in Adana city, as well as the testimonies of others in smaller communities. Sarafian argued that Terzian's text had a certain popular force-of-argument which challenged official accounts that tried to play down the incidents. Sarafian quoted Terzian to stress the devastating role of the newspaper "Itidal" in agitating and fermenting violence against Armenians. Zakarya Mildanoglu presented the Adana massacres through the Armenian periodical press with many illustrations from different journals. His accounts included satire as a powerful tool to convey what had happened to Armenians. (Mildanoglu



The ruins of Armenian Church in Adana



The ruins of houses and shops belonging to Armenians of Adana

was also responsible for a separate exhibition of photographs depicting the Adana massacres. These images and texts were displayed at the workshop).

American Witnesses

The role of American missionaries as witnesses was discussed by Lou Ann Matossian (Cafesjian Family Foundation) and Barbara Merguerian (Armenian International Women's Association), with powerful papers related to events in the cities of Adana and Tarsus. Tarsus was also the focus of Oral Çalıslar, a well known Turkish journalist, who presented the testimony of Helen Davenport Gibbons in her book, "Red Rugs of Tarsus." Çalıslar, who has published the Turkish translation of this work, gave a personal reflection regarding his native Tarsus. (The Gomidas Institute has just published a critical English edition "The Red Rugs of Tarsus.")

Human and Material Losses

The reality of Armenian losses was stressed by Osman Koker, who gave a fascinating paper on Armenian communities in Adana province, illustrated by photographs and postcards. He included images from Antioch, Alexandretta, Marash, Beylan, Sis, Adana, Tarsus, and Koz Olok.

Sait Çetinoglu (Belge Uluslararası Yayincilik) gave a forceful presentation on the organisation and plunder of Armenian properties in 1909, while Asli Çomu (Cambridge University) gave a solid paper based on land records from the Adana region in the 1920s. These records gave new insights into how Armenian properties

were broken up and parcelled out to Muslim refugees. The actual number of Armenian casualties during the massacres was discussed by Fuat Dundar, who raised some questions about the demographics of the Adana massacres based on his work on the massacres of Abdul Hamid II and the Armenian Genocide. The fate of Armenian orphans following the Adana massacres became a major concern for Armenian community leaders. Nazan Maksudyan gave a moving paper on the fate of such orphans, especially in "foreign" orphanages. One key concern was assimilation in government run orphanages where the language of instruction was Turkish and not Armenian.

Literary Responses to the Massacres

The legacy of the 1909 massacres could not be explained by simple numbers for casualties or lost properties. Literature was a powerful way to convey a sense of violence, loss and trauma, that accompanied events and lingered on in the lives of survivors. Marc Nichanian (Sabanci University) and Rita Soulaian (McGill University) discussed the literary response to the Adana massacres, with particular reference to Arshagouhi Teotig, Taniel Varoujan, and Zabel Yessayan. (Unfortunately Nichanian could not be at the workshop and his paper was beautifully presented by Hülya Adak (Sabanci University)).

Ottoman Parliament


Anastasia Iliena Moroni (EHESS & Panteion Univ., Athens) discussed how the Adana massacres were presented in the Ottoman Parliament.

Release of Vol. 18-1 of the Journal of the Society for Armenian Studies

FRESNO -- The latest issue of the Journal of the Society for Armenian Studies, Vol. 18, No. 1, has just been released and includes eight original essays covering a wide range of subjects as well as a most interesting research note and a commentary article.

Robert W. Thomson's contribution, "Armenian Biblical Commentaries: The State of Research," which was first delivered at the SAS 35th Anniversary Conference at UCLA in March 2009, is accompanied by a detailed bibliography that will greatly facilitate additional research on this critical topic. Another paper first delivered at the Anniversary Conference is by Tamara Tonoyan on "HIV/AIDS in Armenia: Migration as a Socio-Economic and Cultural Component of Women's Risk Settings," which incorporates fresh materials seldom available in print. Both Ohannes Geukjian, with an essay titled "Armenian Political Parties in Lebanon After the 1989 Ta'if Accord," and Kari Neely with her "Lebanese Literary Reflections of Soviet Armenian Repatriation," add to our knowledge of Armenian political parties in Lebanon and how literary reflections of Soviet Armenian repatriation were perceived in that Middle Eastern state.

This issue of the JSAS includes the four remaining papers of the project "A Century of Armenians in America: New Social Science Research," a collection that is the result of Anny Bakalian's initiative. Previously-published papers in the series by Knarik Avakian, Claudia Der-Martirosian, Margaret Manoogian, Ani Yazedjian, and Ben Alexander are now supplemented by critical essays by Ani C. Moughamian, "Talking About our Culture: Understanding Traditions, Identity, Community, and Schooling Through Armenian-American Children's Narratives; Matthew Ari Jendian, "Intermarriage Among Armenian-Americans: Implications for Armenian-American Communities and Churches"; Talin Sesetyan, "Intermarriage Among Armenian-Americans in New York City and Northern New Jersey (1995-2005)"; and Tara Yaralian, Aghop Der-Karabetian, and Tomas Martinez, "Acculturation, Ethnic Identity, and Psychological Functioning Among Armenian-American Young Adults." Together these contributions shed im-



portant light on the state of Armenians in the United States and raise important questions to ponder. The Journal also includes a research note by Editor Joseph Kéchichian on the enigmatic figure of T.E. Lawrence and his mixed views of Armenians with several excerpts from his extensive writings.

This issue of JSAS also inaugurates a Commentary section, which includes a think piece by Bedross Der Matossian titled "Looming Dangers. Turkey and Armenia: Opening Minds, Opening Borders" that will hopefully become a trailblazer. Such short reflective pieces on issues of current concern will add value to ongoing academic debates.

Starting with this issue of the JSAS, the Society for Armenian Studies adopts a semiannual schedule, to further facilitate the dissemination of its work. JSAS 18:2 is scheduled for publication in the next few weeks. Such a pace will allow for a more regular publication schedule that should further encourage authors to accelerate their research and see their work in print in a refereed publication. Edited by Dr. Joseph A. Kéchichian, the Journal follows a straightforward policy with respect to submitted essays, as each is read by three referees; two outside experts who are not given the author's name, as well as by the editor.

Subscriptions to JSAS may be placed with the SAS Secretariat: Barlow Der Mugrdechian, telephone, 559-278-2669 or by email at barlowd@csufresno.edu. Individual volumes of the JSAS and back copies of volumes 1-17 are also available for purchase.

Concert of Music inspired by Armenian Religious Tradition

Henrik Karapetyan's dissertation recital
TUESDAY, NOVEMBER 24 at 8:00 PM
at BRITTON RECITAL HALL (North Campus, Moore Music Building,
1100 Baits Drive, 48109)

Henrik Karapetyan is a DMA Candidate in Violin Performance at UM School of Music Theatre and Dance. All the compositions in the program are inspired by Medieval Armenian Religious Music. There will be two World Premiers, featuring a piece by Henrik Karapetyan and a Piano Trio by Daniel Thomas Davis, commissioned for the occasion. A brief lecture will be presented at the beginning of the program.

The entrance is free and a reception will follow.
Henrik Karapetyan Violinist,
Michigan Opera Orchestra Doctoral Candidate,
UM School of Music,
Theater and Dance (313) 244-5423 henkar@umich.edu

NAASR Presents Lecture on Arshile Gorky

A special lecture on Arshile Gorky by Prof. Kim Theriault, "Displacement, Trauma, and the Crisis of Arshile Gorky," will highlight NAASR's 2009 Christmas Open House on Thursday, December 10. The Open House will begin at 6:00 p.m. and conclude at 11:00 p.m., with Prof. Theriault's talk set for 8:00 p.m. The lecture will be co-sponsored by the Whistler House Museum of Art in Lowell, MA. The evening's events will take place at the NAASR Center, 395 Concord Ave., Belmont, MA.

Both before and after the lecture, NAASR's bookstore will be open and feature a one night only 20% off sale, with additional discounts of 40% or more on selected titles. Numerous titles on Arshile Gorky, including Theriault's newly-published study *Rethinking Arshile Gorky and the Philadelphia Museum of Art exhibition catalogue Arshile Gorky: A Retrospective*, which includes an essay by Theriault, will be available. There will also be refreshments, music, and gift-wrapping.

Kim Servart Theriault is Associate Professor of Art History, Theory, and Criticism at Dominican University in River Forest, IL. She completed her doctorate at the University of Virginia in 2000 with the dissertation *Re-Placing Arshile Gorky: Exile, Identity, and Abstraction in Twentieth-Century American Art* and has presented numerous lectures on the artist, includ-



ing at the College Art Association Annual Conferences in New York City and Atlanta and at the National Gallery of Art in Washington, D.C.

Her book *Rethinking Arshile Gorky* (Penn State Univ. Press) offers new interpretive insights into the artist's work, elaborating upon the themes of displacement, trauma, and memory as well as identified issues of identity, originality, and mourning.

Admission to the event is free (donations appreciated). The NAASR Center is located opposite the First Armenian Church and next to the U.S. Post Office. Ample parking is available around the building and in adjacent areas.

More information about the lecture is available by calling 617-489-1610, faxing 617-484-1759, e-mailing hq@naasr.org, or writing to NAASR, 395 Concord Ave., Belmont, MA 02478.


Barbara Ghazarian Lectures on Armenian Cooking at Glendale Public Library

MONTEREY, CALIFORNIA -- Keep up with the *Los Angeles Times* food editor who recently featured two recipes from award-winning cookbook author, Barbara Ghazarian, in her new cookbook, *Simply Quince* (August 2009). Join Ghazarian for a free talk and food tasting at the Glendale Public Library on Thursday, December 10, at 7 pm.

Did you know that the near-forgotten quince (*sergevil* in Armenian) claims its origin in Armenia? Ghazarian's Armenian grandmother, like many Armenian grandmothers, made sweet, festive, ruby-red quince jam and jelly every fall that her family ate on Armenian Cracker Bread. Did yours?

Today, Ghazarian's new cookbook, *Simply Quince*, is making history. It's the first tribute to cooking with quince ever published. In 70 easy recipes, she masterfully demonstrates the fruit's versatility in the kitchen and presents a trendsetting array of contemporary flavors. Professional chefs and home cooks will find basics such as Candied Quince, Quince Jam, Chicken and Quince Stew, Classic Quince-Apple Pie, and Caramelized Quince Upside-Down Cake a breeze. The more adventurous will want to try Quince-Orange Pickles and Lamb-Stuffed Quince Dolmas, as well as the medley of quince chutneys, compotes, cobblers, and sweets. Creamy Quince Mascarpone Pie, homemade Grand Marnier Ice Cream with Bits of Quince, or Quince-Infused Grappa will finish an autumn meal with mouthwatering perfection.

Most quinces sold in the United States are grown in the San Joaquin Valley of California by Armenian growers. Quinces are in season from Septem-



ber through January and can be found at grocers such as Whole Foods as well as farmers' markets.

For the past decade, Ghazarian has shared new and exciting ways to prepare traditional Armenian foods with professional and home cooks across the United States. The Armenian table defines what nutritionists now agree is the healthiest way for everyone to eat to promote health and longevity.

Both *Simply Armenian* and *Simply Quince* offer revolutionary reads and taste experiences that will satisfy foodies and gardeners alike. Ghazarian's talk and book signing is free to the public. For more information, contact Glendale Public Library, 222 E. Harvard St., Glendale, CA 91205, 818/548-2030; <http://library.ci.glendale.ca.us/> or Mayreni Publishing, PO Box 5881, Monterey, CA 93944, 831/655-4377;

www.mayreni.com

ՅՈՒԹԵԱՆ

**«ՆԱ ՄԵԾԻ ԷՐ՝ ՀՈԳՈՎ ՈՒ ԱՐԻՒՆՈՎ,
ԿՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ»**

(3. ԹոՒՍԱՆԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 140 ԱՄԵԱՅ ՅՈՒԲԵԼԵԱՆԸ)

Բ. ԿՈՐԻՒՆ

Ժողովուրդների կեանքում լինում են բացառիկ դէմքեր եւ երեւոյթներ, որոնք անկորնչելի լիշտապահներ են թողնում սերունդների կեանքում իրենց յար լուսաւորող, սրտերը ջերմացնող եւ ոգեստորող աւանդով։

Հայ ժողովուրդը իր տաղան-
դաւոր ալրերի կերտած ու ստեղ-
ծագործած յիշատակներով՝ կեան-
քի այլազան ուրոտներում, թէ՛
համաշխարհացին առումով, թէ՛
համազգացին հասկացողութեամբ
ներդրումներ է կատարել մարդ-
կութեան յառաջադիմութեան գոր-
ծընթացին եւ թէ՛ այդ յիշատակնե-
րը մշտավառ փարոսի լուսարձա-
կումով ծառացել են հայոց գոյու-
թեան երթին, հոգու եւ մտքի
բեղմնաւորման:

Այդ ոսկեաց հիւսք օղակների
երախտաշատ եւ մեծատաղանդ փա-
ռապսակը իր գոհարակերտ գրա-
կանութեամբ եւ ծառայութեամբ
Յովհաննէս Թուլմանեանն է, որը
տեղ է գրաւել մեր սրտերում եւ
կեանքում որպէս մայրի մշտագա-
լար: Նա իր գեղջկական առաքի-
նութեամբ պարզ ու ջինջ հոգեբա-
նութեամբ ու մտածելակերպով,
բայց խորախորհուրդ իմաստով
դարձել է հայ ժողովրդի մարդա-
սիրութեան ու հայրենասիրութեան,
ազնւութեան ու բարութեան միտքն
ու խորհուրդը, ինչու չէ նաև
խորհրդանշը:

թումանեանի առեղծագործութիւնները անիմանալիօրէն ներծըծւում են մեր էութեան մէջ, այնպէս որ Նրանով մեր մայրերը օրօր են ասում իրենց նորամանուկներին, նրանով մեր զաւակները մեծանում են, նրանով ուսում են ստանում, նրանով կեանքի ասպարէզ են մտնում, նրանով կեանքին հրաժեշտ են տալիս:

Թումանեանը հրաշքի համա-
հաւասար հայ էակ էր, որ ծնունդ
էր առել փետ. 19, 1869-ին Լոռի
Դսեղ գիւղում, հրաշակերտ բնու-
թեան գըրկում, գիւղական ան-
սեթեւեթ, պարզ ու անպաճոց կեն-
ցաղում, այդ պարզութեան մէջ,
աւանդապաշտ ընտանիքի օջախում
խմբուեց նրա էութիւնը եւ դար-
ձաւ մէծութիւն:

**Ահա այս անմահ հայի ծննդեան
յոթեկեանն է նշտում:**

Հինգամբթի նոյեմբերի 5, 2009
թիւ:

Գլենդէլեան աշնանային զով
երեկոյ, աստղալից երկինք, մար-
դակերտ մարդու խաղաղ իրիկնա-
ժամ:

Գլենդէլի հանրային գրադարան, հոյակապ կառուց իր բաժանմունքներով եւ հազարաւոր գրքերով, ուր նաեւ խորհրդաւոր բազմած են հայերէն գրքեր՝ մի քանի բոստառապես ներկայացնելու համար:

Գլաւալականները շալ քուրուս։
Դաշնիճը ողողւած է ճառա-
գող լրջաբերով, հանդիսականներ՝
ամէն սեռից ու դասից երկրպագու-
ներ, առաւելաբար՝ զրոյներ, զրա-
ւել են աթոռներ եւ սպասում են
հանդէսի բազման։

Բայցումը ուշացւում էր սպա-
սելով Հայաստանի Հայ Գրողների
միութեան մեծարգոյ պատիրա-
կութեան ժամանումին զլիսաւո-
րութեամբ միութեան նախագահ՝
պրն. Լեռն Անանեանի:

Բարի գալստեան յարգալից

արտայալութեամբ մեկնարկեց
հանդիսութեան բացումը Կալի-
ֆորնիայի Հայ Գրողների միու-
թեան նախազահ բանաստեղծ Գրիշ
Դաւթեանի միջոցով, նա իր խօս-
քերի մէջ ասեց՝ «Երեկոյի գրական
նիստը նւիրւած է ամենայն հայոց
բանաստեղծ Յովհաննէս Թուման-
եանի ծննդեան 140 ամեակին: Մեր
միութեան պատմութեան մէջ եզա-
կե Եսկեց է այս ուսէ Եղ ու Եղէն:

կի նրենկոյ է այս զիշեր, ուր իրենց
ներկայութիւնն են բերել ՀՀԳ-ի
միութեան պատուիրակութիւնը ղե-
կավարութեամբ պղն, Լեւոն Անան-
եանի: Նրանք լու Անջելէսում են
գտնւում մասնակցելու Կալիֆորն-
իացի լու Անջելէսի UCLA համալ-
սարանի «Նարեկացի» հայագիտա-
կան ամբիոնի կազմակերպած օտա-
րագիր հայ գրողների համագումարին, որին իր համագործակցու-
թիւնն է բերել պղոփ. Փիթեր
Քառի: Կազմակերպման հիմնա-
կան ոգին է եղել պղն. Լեւոն
Անանեանը: Մտածումը դալիս է
նրանից, սա երրորդն է, երկուսը
անց է կազմել երեւանում»:

Գրիշ Դաւթեանը զրւատելով
պրն. Լեւոն Անանեանի փայլուն
գործունէութիւնը ՀՀԳ-ի միութեան
շրջանակներում ասաց՝ «Գնահա-
տում ենք գրողների համագումար-
ների կազմակերպումը, որոնք կա-
տարւում են շրջահայեց անաչառ
տնօրինութեամբ Սփիւռքից բազ-
մաթիւ գրողներ հրատիրելով»։ Այ-
նու հետեւ նա պատիրակութիւնը
եւ ծրագրի հեղինակներին նախա-
գահութիւն հրատիրեց, ապա ամըքիոն
հրատիրեց պրն. Լեւոն Անանեանին։

ՀՀԳՄ-եան նախագահն սրտա-
գինս ողջունելով ներկաներին,
ԿՀԳՄ-եան ձեռնարկը հրաշալի
առիթ համարեց հանդիպելու բա-
րեկամներին եւ զրականութեան
նորեալներին։ Նա կարեւորեց օտա-
րագիր հայ գրողների համագումա-
րը նոյեմբերի 6-8, 2009 թիւ, հայ
ոգով օտարներին զրականութիւն
ներկայացնելու, առողջ կապերի
յարաբերութիւն ստեղծելու եւ ծա-
նօթացնելու հայոց հարուստ մշա-
կոյթը։ Նա իր պատւիրակութեան
անդամներին ներկայացնելով լսա-
րանին ասաց՝ «Մեր պատւիրակու-
թեան կազմը, կարծում եմ, շատ
ծանրակշիռ է, որովհետեւ այդ
կազմը սակաւաթիւ լինելով հա-
մարում է մեր գրողները»։

Ներկայացւեց մեզ յայտնի
Հետոն Խէջողեանը որպէս ժամանա-
կակից արձակագիր, լաւագոյն եւ-
կարկառուն դէմքերից մէկը եւ-
բազմաթիւ զրքերի հեղինակ: Նա
թարգմանւել է նաեւ տարբեր լե-
զուներով: Պրն. Լ. Անանեանը նրա
ներգրաւումը պատզամատրութեան
մէջ գնահատեց այսպէս՝ «Նա այս
իրաւունքը վաստակել է իր ստեղ-
ծագործութիւնների բազմալեզու
հրատարակութիւնների շնորհիւ»:

Յաջորդ անձնաւորութիւնը՝
էղաւրդ Միլիտոնեանն էր, ՀՀԳՄ-
եան վարչութեան քարտուղար, բա-
նաստեղծ, արձակագիր եւ մանկա-
գիր : Պրն. Լ. Անանեանը խօսելով
նրա մասին ասաց՝ «Է. Միլիտոն-
եանը շատ զգալի յետագիծ է այ-
սօրւաց գրական մեր համայնքի
դաշտում թողնում, նրա գրւածք-
ները ընդգրկում են դպրոցական
դասագլքերում, նա արժանացել է
Համաշխարհային հայկական կոնգ-
րեսի նախագահ՝ պրն. Արա Աբրա-
համեանի եւ Հայաստանի Հանրա-

պետութեան նա-
խագահի մըցա-
նակներին։ Ես
կարեւորում եմ
նրա ներկայու-
թիւնը նկատի
առնելով հետա-
գայ մէր ծրագիր-
ները համահայ-
կական գրական
հիմնադրամի կա-
պակցութեամբ
միութեանս հրա-
տարակչական
դաշտը աշխատ-
ժացնելու նպա-
տակով»։

Ե Ր Ր Ո Ր Դ
անձնաւորու-
թիւնը՝ Արտեմ
Յարութիւնեանն
էր: Պրն. Լ. Անան-
եանը նրան ներ-
կայացնելով ասա-
նակների լաւագո-
րից է՝ պետական
մեր գնահատելի ո-
ներից մէկն է ծնո-
ցի: Նա զրքից զի-
որակ, նոր մտած-
լայնում է մեր պի-
Ղարաբաղի էն դ-
րին նա զործու-
Ղարաբաղի դաս-
նպատակով որպի

Չորրորդ անձնաւորութիւնը
Արամ Արմէնեանն էր, անգլերէն
լեզւի յայտնի թարգմանիչ եւ ար-
ձակագիր: Պրն. Լ. Անանեանը գո-
վաբանելով նրա թարգմանական
արւեստը եւ անդրադառնալով Հա-
յաստանի թարգմանչական արւես-
տի բնագաւառին ասաց՝ «Մենք
ներկայում շատ լաւ թարգմանիչ-
ներ ունենք տարբեր լեզուներից,
վարպետը կարող է վկայել, որ մենք
հարկադրուած էինք նախկինում ամէն:
ինչ փոխադրել միջնորդ լեզուվ
ուուսերէնի միջոցով, սակայն այժմ
կարողանում ենք ուղղակի բնագ-

բից համաշխարհային գեղարւեստական գրականութեան արժէքներ թարգմանել»:

Նախագահ Անանեանը իր
տպաւորութիւնները մէկնաբանե-
լիս ԿՀԳՄ-եան մասին ասաց՝ «Շատ
հաճելի զգացողութեամբ ենք տար-
ւում, երբ ամէն անզամ էլէկտրոնա-
յին փոստը բացում ենք եւ այնտեղ
հետեւողականօրէն նկատում ենք
զրական աշխատանքներ միութեան
շրջանակում դեկավարութեամբ
Գրիշ Դաւթեանի»:

Յարգելի պրն. Լ. Անանեանը

գոհունակ սրտի ջերմ արտայաց-
տութեամբ օրւայ գրական նիստի
մասին իր մտածումները, խոհերն
ու խորհուրդները շատ պարզ ու
մտերմիկ լեզով փոխանցեց լաս-
րանին: Վեր հանեց մեծ պոչտի
մտածելակերպի վեհ արժէքները
կապւող միամնական ողու բարիք-
ներին, սերունդների ազգային
դաստիարակութեան պահանջին,
լեզուի եւ գրականութեան հանդէպ

Digitized by srujanika@gmail.com



ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

ՄԱՅՐԻԿ, ՄԵԼՔ ՇԱՅՅ ԵՆՔ

Հարցազրոյց Ստամպուլի կետիկի աշա թաղամասի Հայ Աւետարանական եկեղեցիներ կան: Մէջերնին շատ հրաշքներ կ'ըլլան, հիւանդներ կը բուժուին, երազներ կը տեսնեն: Մէկ հոգի թուրք ուղիղ բացեր է, թրքերն քարոզ կ'ըլլաց, լսողներու մեծամասնութիւնը իսպան է:

Զքուցեց Սերգեյ Վարդանեանը

Հարց-Վերապատուելի, խնդրում եմ պատմեք Ձեր մասին, ե՞րբ եւ որտե՞ղ էք ծնուել...

Պատ.-Ծնած եմ 1957թ. Արաբ-կիր քաղաքին մէջ...

Հարց-Փաստորէն, Եղեռնից չորս տասնամեակ անց Արաբկիրում դեռ հայե՞ր կային: Ինչպէս է փրկուել Ձեր ընտանիքը:

Պատ.-Միայն Արաբկիրին մէջ չէ, որ փրկուած հայեր կային: Այն տասնները կառավարութիւնը օրէնք հաներ է, թէ այս հայ ընտանիքները, ուր եզակի մասնագիտութեան վարպետներ կային, այդ ընտանիքները դուրս չհանեն: Դուրսերու առջեւները նշաններ դրին, ըսին, որ այս մարդիկը պէտք չէ հանել: Մեր ընտանիքը այդպէս փրկուած է. մէր մէկ կողմը կենդանիներու բժիշկ է եղեր, միւս կողմը՝ շատ լաւ շինարար...

Մէկ մասն ալ կայ, որ ժողովուրդը սիրելով պահեր է: Ամեն քաղաքի մէջ այսպէս չեղաւ, սակայն քանի մը տեղեր պահուեցան:

Հիները կըսէին, որ Արաբկիրի 100-էն 90-ը հայ են եղեր, բայց ջարդէն վերջ քիչ են մնացեր: Ես 1974թ. դուրս եկայ, 5-6 հայ ընտանիք կային, հիմա՝ մէկ ընտանիք:

Արաբկիր լիսէ չկար, ես Մալթիա զացի լիսէ սորմելու: Ես լաւ աշակերտ էի, բայց որ մը ուսուցիչը եկաւ եւ ըսաւ, թէ ինչպէս կըլլաց, որ կեավուրը մուսուլմանէն աւելի նիշ առնէ, սկաս զարնել, ես ալ իրեն զարկեցի:

Մալթիա զացի լիսէն աւարտեցի, վերջը Ստամպուլ եկայ, իստանբուլի համալսարանը մտայ, սորվեցի լիսէի «Թուրքիացի պատմութեան ուսուցիչ» դասընթացը:

Կառավարութիւնէն գործ ուղեցի: Ինձի հետ աւարտոները աշխատանք գտան, սակայն ինձի ըսին, թէ տեղ չիկայ, երեւի հայ էի, անոր համար տեղ չիկար: Թերեւս կը մտածէին. ինչպէս հայը թուրքիացի պատմութիւն պիտի սորվեցնէ: Մտիպուած ոսկերչութիւն սորվեցի: 10 տարի ոսկերչութիւն ըրի, 1987թ.-ին սկսեցայ Աստծոյ գործին մէջ մտնել, մէծ փորձութիւնէն յետոյ որոշեցի Աստծուն ծառայել:

Հարց-Ի՞նչ փորձութիւն, կը պատմէ՞ր...

Պատ.-Մէնք ընտանիքով թունաւորուեցանք, 2 երեխաներս եւ 3 տարեկան, կորսնցուցի, ես ու կինս փրկուեցանք: Տունին մէջ ածուխ կը վառէինք, ածուխի զազը ներս տուեր է, միւս օրը կէսօրէն վերջը ամենուս գտան, մէր տունին մէջ, երեխաներս մեռած էին, ինձի ու կնոջս հիւանդանոց տարին:

Հիմա երկու երեխայ ունիմ՝ 19

տարեկան աղջիկ եւ 16 տարեկան տղայ:

Այս կեանքը ինձի նուէր է, պէտք է Աստծուն ծառայեմ:

Արաբկիրի մէջ եկեղեցի չիկար, հայկական դպրոց չիկար, մէկը չիկար, որ մեզի սորվեցներ, գիտցներ Յանձնութիւնը մասին: Երբ թուրքերն կարդացի Աւետարանը, Քրիստոսի զօրութիւնը տեսաց, Քրիստոսի միջոցով յաւիտենական կեանքը գիտցայ: Շատ հայեր կան, որ Քրիստոսի արիւնին զօրութիւնը չեն գիտեր:

Շատ նեղութիւններ քաշեր էի Անաստովիայի մէջ, մեզի կեավուր կը սէին: Հիմա, ըսի, զօրաւոր գինք կայ:

Ես հայերէն չիմ գիտեր, 5 տարի եղաւ, որ այսախ սորվեցաց: Արաբ-կիր մէկ բար հայերէն կը խօսէինք, 2 բար՝ թուրքերէն:

Ես Աւետարանը նոր կարդացած էի, մէկ անգամ Մեսրոպ սրբազնին ըսի, որ այս թիւի մէջ այսպէս գրուած է, ըսաւ. «Աւետարանականները այդպէս կը մտածեն, մէնք՝ առաքելականներս, տարբեր կը մտածեն, մէնք՝ առաքելականներս, տարբեր կը մտածենք»: Գիտցայ, որ աւետարանականներ կան, գացի աւետարանականները գտայ Կետիկի աշա տեսացի, մտածենք այսպէս կը մտածեն, մէնք՝ պարզի Սուրբը գիրք կը կարդան. ըսին՝ եկուր, նստէ, մէնք ալ սերտողութիւն կընենք: Այդ օրէն մկանցայ երթալ Կետիկի աշա հայ Աւետարանական եկեղեցի:

Հարց-Երբ ձեռնադրուեցի՞ք:

Պատ.-Ես պատուելի ձեռնադրուեցայ 2002թ.-ին:

Հարց-Վերապատուելի, քանի հոգի է յաճախում Ձեր եկեղեցին:

Պատ.-Երբ ես զացի, 25 հոգի էր, հիմա, փառք Տիրոջը, ամառները 100 հոգի, ձմեռները 150 հոգի կը հաւաքուի: Ամեն ազգերէն կըլլան: Մեր եկեղեցի մէջ 4 լեզուով պաշտամունք կըլլաց, կիրակի օրերը՝ թուրքերէն, ոռումերէն, հայերէն, պարսկերէն: Ռուսերէն կընենք, որովհետեւ տարբեր ոռուախօս երկիրներէն եկածներ կան: Մոլովացէն եկածներու մէջ շատ են զագաւուները: Գագատները ծագումով թուրք են, բայց քրիստոնեաց են, իստանբուլ են եկեր աշխատանք ճարելու համար:

Կեսօրէն վերջ ժ. 2-ին հայաստանցի հայերու համար պաշտամունք կընենք՝ մօտ 30 հոգի են:

Ժ. 5-ին կուգան պարտիկները, որ իսլամ են, եւ կուգեն քրիստոնեաց դառնալ, կը մկրտենք, քրիստոնեաց կը դառնան, ուրիշ երկիրներ կերթան: Մերտողութիւն կընեն: Պարսկաստան անոնք կը վախնան եկեղեցի երթալ:

Հարց-Իսկ Ստամպուլում կամ Թուրքիայի այլ քաղաքներում ուրիշ Աւետարանական եկեղեցիներ կա՞ն:

Պատ.-Ստամպուլի մէջ 20, Աւրաբարան 5, իզմիր՝ 5, Աստման 2,

Դիարբեքիր, Մերսին, Սամուն՝ 1-ական ժուրքական Աւետարանական եկեղեցիներ կան: Մէջերնին շատ հրաշքներ կ'ըլլան, հիւանդներ կը բուժուին, երազներ կը տեսնեն: Մէկ հոգի թուրք ուղղի բացեր է, թրքերն քարոզ կ'ըլլաց, լսողներու մեծամասնութիւնը իսպան է:

Հարց-Իսկ թուրքական գիտական հայութեան անդամութիւնը անդուրիստ է, որ ձեր գիտութիւնը մէջ անդամութիւնը է:

Դարց-Իսկ թուրքական գիտական հայութեան անդամութիւնը անդուրիստ է, որ ձեր գիտութիւնը մէջ անդամութիւնը է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս քաշեց, իմ նախնիները հայ են եղեր, քրիստոնեացիները հայ են եղեր, քրիստոնեացիները լսուած է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս քաշեց, իմ նախնիները հայ են եղեր, քրիստոնեացիները հայ են եղեր, քրիստոնեացիները լսուած է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս քաշեց, իմ նախնիները հայ են եղեր, քրիստոնեացիները հայ են եղեր, քրիստոնեացիները լսուած է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս քաշեց, իմ նախնիները հայ են եղեր, քրիստոնեացիները հայ են եղեր, քրիստոնեացիները լսուած է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս քաշեց, իմ նախնիները հայ են եղեր, քրիստոնեացիները հայ են եղեր, քրիստոնեացիները լսուած է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս քաշեց, իմ նախնիները հայ են եղեր, քրիստոնեացիները հայ են եղեր, քրիստոնեացիները լսուած է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս քաշեց, իմ նախնիները հայ են եղեր, քրիստոնեացիները հայ են եղեր, քրիստոնեացիները լսուած է:

Պատ.-Գատաներէն իսլամացած հայեր կըլլան կը առաջնական նիւթերու շուրջ, երբեմն կը մասնակցիմ: Մէկը եկաւ, ըսաւ, որ քեզի տեսայ թիվիրի վրայ, արիւնս

ՅԱՐԴԸ ՑՈՐԵՆԵՆ ԲԱԺՆԵԼՈՒ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Շարունակուածէց 1-էն

յին առումով նոր բան չի ասել, եւ հիմնական մեխն այն է, թէ Սերժ Սարգսեանը լեզիտիմ չէ եւ դա փնտռում է Հայաստանի սահմաններէն դրւես»։ Պրճ. կուսակցապետի չոր ու ցանաք պատասխանէն անտարբերութիւն կը հոսի. այլապէս, ան իր խօսքին կիզակետը պէտք էր դարձներ Լեւոն Տէր Պետրոսեանի ելոյթին այն բաժինները, ուր ան կը խօսի հայ-թուրք պատմաբաններու կազմութեան դաւադրական նախապայմանին, Արցախի հիմնահարցին կարգաւորման եւ արտաքին մարտահրաւերմերը ազգային միասնութեամբ դիմագրաւելու կոչի մասին։ իսկ Լեւոն Տէր Պետրոսեանի «իմաստային առումով» նոր «մեխը» այն առանցքային գաղափարն է, որ ազգը պէտք է միասնանայ։

Ցաւալին՝ Որդերտ քոչարեանի
պատասխան ճշղումն է, որմէ սուկա-
պէս կոպտութիւն կը բուրէ: Վիրա-
ւորուած Նախագահ Լեւոն Տէր Պետ-
րոսեանի՝ իր հասցեին արձանագրած
մեղադրանքներէն, հետևեալ պա-
տասխանը կը շարադասէ - իմ հաս-
ցեին հնչեցուած մեղադրանքներն այն-
քան անհերեթ են, որ անինաստ է
կանգ առել դրանց բովանդակային
մասի վրայ՝ դրա բացակայութեան
պատճառով: Իմ անտեսման արժա-
նի յիմարութիւն: «Մեղիամաք»
գործակալութեամ խնդրանքով մեկ-
նաբանած է ան, Լեւոն Տէր Պետրոս-
եանի ելոյթը: Անցնինք

Ինչո՞ւ այսքան ածապարանք:
Նոյեմբեր 11-ի ելոյթը հարցականի
տակ առաջ է Հ.Յ.Դ.: Յայ Դատի եւ
քաղաքական հարցերով վարիչ Կիո
Մանոյեան անտեղի հետեւութիւններ
կը շարադրէ Լեւոն Տք Պետրոսեանի
կապակցութեանք, հարց տալով. «Ես

ԱՐԹՈՒՐ ՄԵՀՋԵԱՆ

Շարունակուածէց 14-ին

Տանս լրութեան մէջ ես էի, որու էիր, Նուէր Մնացականեանը եւ Շանթ հեռուստահաղորդումը: Աստուած իմ, այս ինչ երգ, որ նորից ներաշխարհիս մէջ թափանցեց ու մնաց այնտեղ: Այդ երգով նայեցի իմ եկող գնացող օրերին: Իմ կեանքին, որ նոյնպէս ախուռ է ու իր մէջ պարու-

Նակում է ցաւագին տարրեր: Քո
երգը սովորական չէ: Ոչ էլ սովորա-
կան յուշ: Այն մեր հարստութիւնն է:
Այն նշխար է: Մեր մէկ ու կէս միլիոն
նահատակների համար դրուած յու-
շ:

Հարձակ:
Եւ քո սիրոյ առաստաղից,
Լոյս է կաթում նրբին...
Ալսօր, վաղը այն կը ձուլուի,
առեգակի շողին:

ՎԱՐՉՈՒ ԳՐԱՄԵՆԵԿՆԵՐ
1060 North Allen Avenue
Pasadena, CA 91107

Գրասենեակները վերանորոգուած եւ յարմար
վարձքերով: Հետաքրքրուողներէն հեռաձայնել՝
(626) 398-0506

ՎԱՐՁՈՒՅ ՄՐԱՀ

ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ՀՈԳԻԻ ՀԱՄԱՐ)

**ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA**

ՀԵՌԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

ՏԵՐԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒ ՆԵՐՍՈՅՑԵԱՆ

Շարունակուած էջ 7-էջ

Հանգաց եւ Հարաւային Ամերիկայի:
Վերադարձ Ամերիկա

Տիրան Արքեպիսկոպոս Ներ-
սոյնան կը մնայ որպէս Հնարեալ
Պատրիարք Հայ Եկեղեցւոյ պատ-
մութեան մէջ, սակայն առանց վա-
ւերացումի եւ գահակալութեան, որ
պարզապէս կը նշանակէ որպէս պատ-
մական իրողութիւն մը՝ կատար-
ուած Երուսաղէմի հայոց պատրի-
արքութեան Ներքին Կանոնադրու-
թեան համաձայն: Երուսաղէմէ չկա-
րենալ վերադառնալով, Տիրան Ար-
քեպիսկոպոս վերադարձաւ Նիւ Եորք
ուր բնակութիւն հաստատեց որպէս
Երէց հոգեւորական եւ նախկին
Առաջնորդ Արեւելան թեմին:

Ա. Արմեն
աստուածաբանական
ճեմարարություն

Նիւ Եորքի մէջ Տիրան Արքեպիսկոպոսի կարեւոր նախաձեռնարկը եղաւ Ամերիկայի թեմերուն յատուկ Աստուածաբանական ձեմարանի մը բացումը Սիոն Արքեպս. Մանուկեանի առաջնորդութեան շրջանին՝ 1960 թուականին: Առաջնորդի եւ թեմական խորհուրդի հաւանութեամբ ձեմարանը հաստատուեցաւ ու Տիրան Արքեպիսկոպոս նշանակուեցաւ առաջին Տեսուչն ու ուսուցիչը: Յաջորդող լիսուն տարիներուն, մինչեւ այսօր Ս. Ներսէս Աստուածաբանական Ընծայարանը երեք թեմերուն - Արեւելիքան, Արեւմտեան եւ Գանատաշի- հասցուց որոշ չափով ընտրեալ հոգեւորականներ, մեծ մասամբ ամերիկածին երիտասարդներ որոնք ցարդ կը պաշտօնավարեն գանազան համայնքների ներս որպէս հոգեւոր հովիւներ: Տիրան Արքեպիսկոպոսի մնայուն արգասիքը եղաւ Ամերիկայի մէջ իր հաստատած առաջին եւ միակ Ընծայարանը որ պատիւ բերաւ իր երախտագէտ յիշատակին:

Գրական Վաստակը
Տիրան Արքեպիսկոպոս Ներ-
սոյեան հեղինակած է աստուածա-
բանական, ծիսագիտական եւ եկե-
ղեցագիտական լուրջ յօդուածներ
եւ հատորներ որոնք կը յայտնեն իր
գրելու յատակ, տրամաբանական եւ
ուժեղ ոճը: Իր առաջնորդութեան
շրջանին, 1950 թուին, Սրբազնը
հրատարակած է »Պատարագամա-
տուց Հայաստանեաց Ուղղափառ
Եկեղեցւոյ« Երկլեզու, գրաբար եւ
անգլերէն, բանապիրական հատորը,
որ ցարդ կը ծառայէ որպէս դասա-
կան բնագիրը այդ մատեանին, եւ
որմէ սերունդներ սորվեցան ու
կիրարկեցին Սուրբ Պատարագի մա-
տուցումը շատ աւելի համապար-
փակ եւ ուսանելի կերպով: Իր
»Վարդապետական դիրքը Հայաս-
տանեաց Եկեղեցւոյ« անգլերէն ու-
ստումնապիրութիւնը միաբնակ եւ
երկաբնակ վարդապետութեանց ու-
ղեցուց մըն է, ուր Տիրան Սրբազն
բացատրած է թէ ինչպէս երկաբնա-
կութիւն դաւանող Եկեղեցիներ նա-
հանջած են Քաղկեդոնի ֆողովին
մէջ իոնքով ոռոքառած ոհոքէն, եւ

ՈՒՍԱՉՈՒԹՅՈՒՆ

Եթէ ձեր տրամադրութեան տակ ունիք հայերէն գիրքեր,
եւ կը ցանկանաք զանոնք նուիրել
Կայծ Երիտասարդական Միութեան գրադարանին՝
հաճեցէր կապ պահել մեզի հետ:

G.Y.O. 1060 N. ALLEN AVE. PASADENA, CA 91104
Norserount@sbcglobal.net

ՑԱՒԿՑԱԿԱՆ

ՍԵԴՐԱԿ (ՍԵԴ) ՊԱԼԱՊԱՆԵԱՆԻ Քաղաքամ մահուան տիտր առթիւ մեր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնենք ընտանեկան բոլոր պարագաներուն, ի մասնաւորի ծնողքին՝ Տէր եւ Տիկ. Սարդիս եւ Անահիտ Պալապանեաններուն, Տէր եւ Տիկ. Ընկ. Գէորգ եւ Պերճուհի Մարգարեաններուն, Տէր եւ Տիկ. Ընկ. Պօղոս եւ Արքի Մարգարեաններուն, Տիկ. Ժանէթ Մարգարեանին, Տէր եւ Տիկ. Վարդան եւ Վարդուհի Լեռանեաններուն (Նիւ եորք) եւ Տիկ. Մակի Իլանճեանին:

Հ.Մ.Մ.Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՑԱՒԿՑԱԿԱՆ

ՆՈՒՊԱՄ ԶՈՐՊԱՃԵԱՆԻ մահուան առթիւ մեր ցաւակցութիւնները կը յայտնենք ընտանեկան բոլոր պարագաներուն, մասնաւորաբար տէր եւ տիկ. Աւո եւ Ալին Մակարեաններուն:

«Մասիս»

ՑԱՒԿՑԱԿԱՆ

ՄԻԼԻԱ ՊԻԹԱՐԻ մահուան առթիւ (Լիբանան) Հ.Մ.Մ.Ի Տիկնանց Միութեան վարչութիւնը իր խորազգաց ցաւակցութիւնը կը յայտնէ հանգուցեալի ընտանեկան բոլոր պարագաներուն, մասնաւորաբար տէր եւ տիկ. Ընկ. Թաղէսո եւ Նորա Քէօրօղեաններուն:

Առ այդ Տիկնանցը \$100 կը նուիրէ «Մասիս» ֆոնտին:

ԱՊԱՔԻՆՈՒՄ

Ընկ. ՆՈՐԱՅՅԻ ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ եւ ընկ. ԺԻՐԱՅՅԻ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ վերջերս վիրաբուժական յաջող գործողութեանց ենթարկուած են:

Շուտափոյթ ապաքինում կը մաղթենք մեր ընկերներուն:

«ԱՐՄԷՆ ԿԻՏՈՒՐ» ՄԱՍՆԱԺԻՒԴ

REQUEST FOR PROPOSALS (RFP #7524)

WIRELESS CAMERA SURVEILLANCE SYSTEM

The Housing Authority of the City of Los Angeles invites proposals from qualified vendors to provide a fully developed wireless camera surveillance systems. Copy of the RFP may be obtained beginning November 9, 2009 via www.hacla.org/ps website or call (213) 252-5405 or 252-1832. Proposals will be accepted until 2:00 P.M., on December 9, 2009

11/19, 11/26/09
CNS-1732867#
MASSIS WEEKLY

INVITATION FOR BIDS (IFB) NO. 1682

THE RE-ROOFING OF TWELVE (12) BUILDINGS AT PUEBLO DEL RIO

The Housing Authority of the City of Los Angeles (HACLA) invites vendors to submit bids for the Re-Roofing of twelve (12) buildings at Pueblo Del Rio Housing Development located at 1801 East 53rd Street, Los Angeles, CA 90058. Copies of the IFB may be obtained at the HACLA's General Services Department, 2600 Wilshire Boulevard, Suite 3100, Los Angeles, CA 90057. Copies of the IFB may also be downloaded from the internet at www.HACLA.org/cgs. Bids will be accepted at the same location until 2:00 p.m. (local time), December 4, 2009.

INVITATION FOR BIDS (IFB) No. 1683

THE REPAIR OF ELEVEN (11) FIRE DAMAGE UNITS AT IMPERIAL COURTS AND NICKERSON GARDENS HOUSING DEVELOPMENT.

The Housing Authority of the City of Los Angeles (HACLA) invites vendors to submit bids for the Repair of eleven (11) Fire Damage Units at Imperial Courts Housing Development located at 11541 Croesus Ave., Los Angeles, CA 90059 and Nickerson Gardens Housing Development located at 1590 114th Street, Los Angeles, CA 90059. Copies of the IFB may be obtained at the HACLA's General Services Department, 2600 Wilshire Boulevard, Suite 3100, Los Angeles, CA 90057. Copies of the IFB may also be downloaded from the internet at www.HACLA.org/cgs. Bids will be accepted at the same location until 2:00 p.m. (local time), December 4, 2009.

INVITATION FOR BIDS

(IFB) NO. 1687

THE RESTORATION OF EXISTING TWELVE (12) UNITS OF APARTMENTS AT RANCHO SAN PEDRO AND NICKERSON GARDENS

The Housing Authority of the City of Los Angeles (HACLA) invites vendors to submit bids for The Restoration Of Existing Twelve (12) Units Of Apartments At Rancho San Pedro And Nickerson Gardens Housing Developments located at 103-117 W. Santa Cruz Street, San Pedro, CA 90731 and 1360-1366 One Hundred Fourteenth Street, Los Angeles, CA 90059. Copies of the IFB may be obtained at the HACLA's General Services Department, 2600 Wilshire Boulevard, Suite 3100, Los Angeles, CA 90057. Copies of the IFB may also be downloaded from the internet at www.HACLA.org/cgs. Bids will be accepted at the same location until 2:00 p.m. (local time), November 30, 2009.

11/12, 11/19/09
CNS-1726814#
MASSIS WEEKLY

11/12, 11/19/09
CNS-1728798#
MASSIS WEEKLY

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ

**ՀԵՌՈՒՏԱՏԵՍԻԼԻ ՅԱՅՏԱԳԻՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ**

CHARTER CABLE 280-ՐԴ ԿԱՅԱՆ

(ԿԼԵՆԵՅՅԼ, ՊԵՐՊԵՆՔ, ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ)

GLOABCAST SATELLITE

ՀԻՆԳՃԱՐԹԻ ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ 10:00-11:00

ՔԱԶ ՆԱԶԱՐ

ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՇՕ

Ամէն Կիրակի երեկոյեան

Ժամը 10:00-ից 12:30

Կլէնտէյլի 280-րդ կայանից

ՎԱՐՁՈՒ ՏՈՒ

**PALM SPRINGS ԱՐՋԱԿՈՒՐԻ ԳԱՍՅՈՂ
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ**

Փալմ Սփրինգս գեղատեսիլ եւ կից լեռնային շրջանին, վարձու է տրուու լրիւ կահաւորուած մէկ ննջարան, մեծ նստասեթեակ, խոհանոց՝ բոլոր յարմարութիւններով. Մինչեւ 5-6 հոգի գիշերելու տարողութեամբ Condo: Ունի մեծ լողաւազան, ջաքուզի, թենիսի խաղադաշտ, կանաչազարդ փիբրնիք տարածք, իր յատուկ կրակարաններով եւ 24-ժամեայ ապահովութեան սիստեմ:

Մանրամասների համար հեռածայնել՝

(818) 246-0125

Վարձման գներն են՝

Ուրբար,	Շաբար	Եւ Կիրակի՝	\$ 400
Long Weekend-ների համար՝			\$ 500
Մէկ շաբաթուայ համար՝			\$ 675
Մէկ ամսուայ համար՝			\$ 1450

ՄԱՍԻՍ

ՀԱԲԱԹԱՍԹԵՐՈՒԹԵԱ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

*** \$50,00 for USA**

*** \$60,00 (second class), \$ 75,00 (Air Mail) for Canada.**

*** \$85,00 (second class), \$ 125,00 (Air Mail) Overseas.**

Name: -----

Address: -----

City: ----- State:----- Zip Code:-----

Country: -----

Tel :----- Fax :-----

ArmenienInfo.net

News. Informationen. Kommentare.

1 2 t h i n t e r n a t i o n a l

Armenia Fund

Telethon 2009

November 26, 2009 Thanksgiving Day

OUR SHUSHI



KSCI CHANNEL 18 8am-8pm PST

Check your local TV listings or
Call 1-800-888-8897 • *Coast-to-coast live broadcast* • Webcast www.armeniafund.org